


ՄԻՈՆ



Ս. ՅԱԿՈԲՅԱՆԻ ՎԱՆԻ ԾԱՅՈՑ ՑԵՐՈՒՍԱԴԵՍ

«سیون» مجله ارمنیة شهریة ، دینیة ، ادبیة ، ثقافیة ، اللغة والبیان .

“SION an Armenian Monthly of Religion, Literature and Philology

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	<u>Երես</u>
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	
— Հայց. սկեղեցւոյ լոյս հաւաօքը	ՄԱՂԱՔԻԱ ՊԱՏՐԻԱՐԿ ՕՐՄԱՆԵԱՆ 177
ԿՐԹԵԱԿԱՆ	
— Հրաօքը	ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎՒԶԵԱՆ 182
ԿԱՆՈՆԱԳԻՏԱԿԱՆ	
— Վարդապետութեան աստեանները Հայ սկեղեցւոյ մէջ	«ԼՈՅՈՑ» 184
ԲԱՆԱՍՏԵՂՇԱԿԱՆ	
— Տարիներ յետոյ	ԵՂԻՎԱՐԻԻ 188
— Հայ լեզու	Գ. ՃԱՐՏԱՐ 191
ՄԵՐՈՎ - ՄՈՇՈՅ	ՇԱՀԷ ՎՐԻ. ԱՃԷՄԵԱՆ 192
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ	
— Գիլգամեթի դիւցազներգութիւնը	ԱՆՈՒՇԱԿԱՆ ՎՐԻ. ԶՂԶԱՆԵԱՆ 196
ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ	
— Միջոցը եւ ոգին	Թրգմ. ՇԱՀԷ ՎԱՐԻԱՊԵՏ 199
Ակամայ անդրադարձութիւններ	ԽՄԲ. 203
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ	
— Սկեղեցականք - Բեմականք	208
— Պատեօնականք	208
— Նուիրատուութիւն	208

ՍԻՈՆ - ի Տարեկան Բաժնեգիրն է,
բոլոր երկիրներու համար, Անգլ. Շիլին 20

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem (Jordan)

تصديدها - بطريكة الارمن الارثوذكس المدير والمحرر المسؤول - صاحب النافذة رئيس الاساقفة هايكازون أبراهاميان
تطبع في مطبعة دير الارمن - القدس 1962 يوليو العدد ٧

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Archbishop Haïgazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

կառավարողներ չեն դադարիր հին ըսածներն նորոգել, և սնգամ մը հերքուած ցուցմունքները կրկնել, և անյարմար վկայութիւնները վերստին յառաջ բերիլ՝ որպէս զի մեր Ս. Եկեղեցին անարդեն և նախատես, մեզ ալ պարտք կը գտանայ ջատագովական ջանքերը չինսոյել, և խօսիլ և զրիլ ի պաշտպանութիւն մեր Ս. Եկեղեցւոյն և ուղիղ հաւատոյն, և փորձուած հարուածներուն դիմաց պաշտպանողաբար դիմադրել:

Արդ զիտնալով հանդերձ, թէ ինչ որ մենք կարենանք ըսել՝ մեր նոր գիւտերը չեն, և թէ մեր Ս. Հարց ուղղափառութեան պաշտպանութիւնը նոր ջատագովութեան չի կարօտիր, այլ որովհետեւ նոր գայթակղութիւն յարուցանելու ճիգ ընողներ կան, և մեր Ս. Հարց դաւանութիւնը այլայլելու նորանոր փորձեր կ'ըլլան, կը կարծեմք թէ չեմք կրնար արդարանալ՝ մեր լուութեան մէջ ուրիշներէ կանխաւ գրուած և խօսուած լինելուն համար. և ոչ ալ մեզմէ առաջիններուն արդիւնաւորութեամբ մեր պարտականութենէն զերծանիլ: Ուստի հարկ կը զգամք նորոգեալ առարկութեանց դէմ պատասխանները կրկնել և թիւր իմացուածոց դէմ ուղիղը երեքկնել և մեր Ս. Եկեղեցւոյ վարդապետութեան դէմ հրապարակ նետուած սխալ կարծիքները ցրել, որով ո՛չ թէ դուք ալ օգտուիք, այլ մանաւանդ զործածէք զանոնք հաւատացեալ ժողովրդեան մէջ հաւրաւոր գայթակղութեանց առջին առնելու ճշմարիտ քարոզութեամբ և ուղիղ մեկնաբանութեամբ:

Այս նպատակով կ'ուղղեմք ձեզ ներկայ շրջաբերական իբր մեր առաջին շրջաբերական թղթոյն յրումը, և իբր առ ձեռն բացատրութիւն մը Ս. Գիրքէն և Ս. Հայրերէն առնուած այն վկայութեանց, որք այս օրեր վերստին մէջտեղ հանուեցան Հայաստանեայց Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին արհամարհելու և անուանարկելու նպատակաւ:

Եւ յիրաւի, ո՛վ երբեք կրնայ կարծել, Սիրելի՛ք, թէ տակաւին պիտի գտնուին այնպիսիներ, որք անկատար մտածումով կը խորհին կրօնական իրաց վրայ, և Քրիստոսի Եկեղեցին կը ներկայացնեն այն կերպով որ իրօք անոր նուազատեսն է, և այն վճիտ սէրը՝ զոր Քրիստոս իր Աւետարանի հիմն ըրաւ՝ քմահաճ շահագիտութեանց կը ծառայեցնեն: Փոխանակ Աւետարանի մարդասիրութիւնը լաւ հասկնալու, փոխանակ անոր վսեմ ու զեղեցիկ ոգին ու բարոյականը ամէն անհատի սրտին մէջ տարածելու, փոխանակ մարդուն ազնիւ զգացումներ ներշնչելու՝ զորս Աւետարանը մեր առջև կը դնէ, կը ջանան ընդհակառակն Քրիստոնեայ անհատին մէջէն հեռացնել Աւետարանի այն բարիքները, և անոր տեղ դնել այն սին ու սնափառ ոգին, որ նախատինք է Քրիստոնէութեան և անոր երկնաւոր Հիմնադրին: Մարդասիրական զգացումով մօտեցան Լատին և Կաթոլիկ Եկեղեցականք ալ մեր խիղճերուն և նպատակ բաշխման սկսան, և մեք երախտագիտութեամբ իրենց պատասխանեցինք: Բայց ահա հաց ջամբած ատեննին՝ փոխարէն պահանջեցին անոնց ԼՈՅՍ ՀԱՒԱՍՏՔԸ, և դրամ տուած տտեննին՝ Եկեղեցին փոխելը պայման դրին, այնպէս որ ուր նպատակաւորեալք այդ պայմանը չզործադրեն, սկսած են նաև դատաստանաւ և բռնի յետս առնուլ տուած ողորմութիւննին: Միւս կողմանէ իրենց այս տխուր զործին արդարացում մը տալու համար վարդապետական անսուքիւններու և դա-

անաբանական խնդիրներու ալ մտան, և յանդգնեցան յայտարարել թէ Հայ Եկեղեցին Գրիգոր Լուսաւորիչէն սկսեալ մինչև Ներսէս Լամբրոնացին Հռովմէական և Հռովմէադաւան, Լատինադաւան և Լատինամիտ եղած է, և թէ Հայերն ալ երբ Հռովմէադաւանութիւն կ'ընդունին անոնց հետեւած կ'ըլլան: Այդ անտեղի կարծիքին պաշտպանութիւնն ալ հրատարակեցին անանուն տետրակով մը որով Մեր Սուրբ Հարց Գաւանութիւնը բացատրել կարծելով, իրապէս գայն այլայլել յանդգնեցան: Այդ փոքրիկ տետրակը մէկ կողմանէ շատ մը վկայութեանց խօսքեր յառաջ կը բերէ, մանաւանդ մեր Ս. Հարց գիրքերէն, բայց և ոչ մին ուղղութեամբ և ճշմարիտ իմաստով, իսկ միւս կողմանէ Ազգային և վարչական տեսութիւններ կը պարզէ շարամիտ անարկութիւններով և անձնագով պարծենկոտութեամբ զարդարեալ: Մեր նպատակը չէ այդ վերջին կէտերուն հետեիլ, որք վարդապետական տեսութիւններէ շատ հեռու են, այլ միայն դաւանութեանց և վկայութեանց մասին քանի մը բացատրութիւններ տալ, որպէս զի չըլլայ թէ ոմանց միտքերը պղտորին, կարծելով թէ իրօք մեր Ս. Հարց գիրքերը կը պարունակեն այն իմաստները, զորս տետրակին հեղինակողը բռնազբօսելով դրած է անոնց բերնին մէջ:

Նա կը կարծէ թէ Քրիստոսի Եկեղեցին Պետրոսի վրայ շինուած է և հաւատարմաբար ըլլալու համար պէտք է «Հռովմայ Եկեղեցւոյն մէջ մտնել»: Քրիստոնէական Եկեղեցւոյ բուն ոգւոյն և ճշմարիտ վարդապետութեան հակառակ ըլլալէ գոտ ողջմտութեան ալ հակառակ է ենթադրել թէ Եկեղեցին Պետրոսի վրայ շինուած ըլլայ: Մինչդեռ Աւետարանը և բոլոր Նոր Կտակարանը կը վկայեն թէ Քրիստոնէական Եկեղեցւոյ միակ Հիմը և Գլուխն ինքն Քրիստոս եղած է. իրօք ալ հնար չէր Եկեղեցւոյ մէջ բուն հիմէն գատ ուրիշ հիմ մ'ալ ստեղծել, «Ձի հիմն այլ ոչ ոք կարէ դնել քան զեղեալն որ է Յիսուս Քրիստոս» (Ա. Կորնթ., Գ. 11): Եկեղեցին Պետրոսին չէ այլ Քրիստոսին է, և ասոր հակառակող ինքնահնար վարդապետութիւնը հեռի է Նոր Կտակարանի ոգիէն և Քրիստոնէութեան առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ դարերու ճշմարիտ ընդհանրական և համամիտ Ուղղափառ Եկեղեցիէն: Հեռի է ոչ միայն մեր Ս. Հայրապետներուն և Վարդապետներուն գրուածներէն և ոգիէն, այլ նաև բոլոր ուրիշ Եկեղեցեաց Ս. Հայրերու գրութիւններէն և ողջամիտ վարդապետութիւններէն: Պարզապէս սխալ է Ս. Եկեղեցւոյ յայտնի վարդապետութեան հանդէպ նորահնար կարծիքներ ստեղծել և անոր վսեմ զարգափարները թիւրել, և կարծել թէ մի միայն Հռովմէական Եկեղեցիէն պէտք է փրկութիւն ակնկալել:

Այն տեսակ կարծիք մը քաղաքական ձգտումներէն յառաջ եկած մի գրութիւն է, զոր մերժեց և կը մերժէ միաձայնութեամբ Արևելեան հնագոյն Եկեղեցեաց խումբը, և որ բաժանմանց և պառակտմանց պատճառ եղաւ Արևմտեան Եկեղեցեաց մէջ: Իբրև է որ այդ դաւանաբանութիւնը ուղեց իւր սերմը գտնել Աւետարանի մէջ, բայց այնչափ կամաւոր հասկացողութեամբ և այնչափ տկար պատճառաբանութեամբ որ իր շրջանակէն դուրս չկարաց ընդունել ընծայել իւր վարդապետութիւնը, և միայն արտաքին շահուց գորութեամբ յաջողեցաւ փոքրիկ հատուածներ կազմել աստ և անդ:

Նոր տետրին հեղինակն ալ իր Հոռովէադաւան վարդապետութեան նոր փաստաբանութեանը կը ձեռնարկէ և կը կարծէ թէ մեր Եկեղեցւոյ Ս. Հայրերը ճանչցած ըլլան զայն և իրենց զրութեանց մէջ զուանած: Կը յանդդոսի նոյնիսկ ըսել թէ «Վանայ նորագործ ժողովրդեան պէս Լատինադաւան էր մեր Ս. Կրիստոսը Լուսաւորիչ Հայրն ալ, որ եղև հիմնադիր Հայաստանեայց Եկեղեցւոյ», և առջև կը բերէ ինչ ինչ խօսքեր՝ քաղելով մեր նախնեաց գիրքերէն: Սակայն մեր Եկեղեցւոյ Ս. Հայրերը չէին կրնար ինքնահնար վարդապետութիւններ և դաւանանքներ ստեղծել, երբ Քրիստոս անանկ ըսած չէր և Առաքելները աւանակ քարոզած չէին: Իսկ նոր կտակարանը իր ամբողջութեամբ և Քրիստոսնէական Եկեղեցւոյ պատմութիւնը իւր հնութեամբ մեզ ցոյց կուտան թէ կամայական է Պետրոսի Առաքելական պաշտօնը Առաքելականէն վեր աստիճանի մը բարձրացնելու ճիգը:

Մատթէոսի Աւետարանին մէջ (Մատթ. ԺԶ. 18-19) կը կարդամք այն ճշմարիտ դաւանութիւնը զոր բոլոր Առաքելներուն կողմէն արտասանեց Պետրոս թէ «Դու ես Քրիստոս Որդի Աստուծոյ կենդանւոյ», առ որ Յիսուս պատահանեց, «Երանի քեզ Սիմոն որդի Յովնանու, զի մարմին և արիւն ոչ յայտնեաց քեզ, այլ Հայր իմ որ յերկինս է: Եւ ես քեզ ասեմ զի դու ես Վէմ, և ի վերայ այդք վիմի շինեցից զԵկեղեցի իմ և դրունք դժոխաց զնա մի՛ յալթահարեցես»: — Այս խօսքերը Լատինամիտ վարդապետաց առիթ եղած են զանազան ենթադրութիւններ ընելու, և կերպով մը Քրիստոսի խօսքերը այլալելու, որպէս զի Պետրոսական և Պապական գերիշխանութիւն մը ստեղծուի: Քրիստոս պարզապէս յանուանէ կոչած է զՊետրոս, «Դու ես Պետրոս», ինչպէս Յոյն բնագիրն ունի, յորում լաւ կը տարբերին Պետրոս և Պետրա արական և իգական անունները, որք յԱսորականն կ'իվառ և ի Հայկականն վճիվ թարգմանուած են անխտրաբար: Հետեալքար Քրիստոս Սիմոնին կանուխէն արուած (Յովհ. Ա. 42) Պետրոս անունէն առիթ կ'առնու վէմք օրինակը քաղելու, և այդ վիմին վրայ, կ'ըսէ, «Պիտի շինեմ Եկեղեցիս»: Ո՞ր վէմին վրայ, Պետրոսի՞ Մ՛չ, այլ այն ճշմարիտ վէմին վրայ, զոր Պետրոս դաւանեցաւ ըսելով «Դուն ես Քրիստոս կենդանի Աստուծոյ Որդին» և յետոյ իր թղթոյն մէջ բացայայտ քարոզեց թէ նա ինքն Քրիստոսն է «Վէմ կենդանի և Վէմ ըստիր, զուլս անկեան պատուական» (Ա. Պետ., Բ. 4-6): Աւերմն Քրիստոնէական Եկեղեցին կենդանի Աստուծոյ Որդւոյն Քրիստոսի վրայ շինուած է, և այս իմաստը միայն Աւետարանի ողբոյն համաձայն է: Եթէ ուրիշ ենթադրութիւններ յերկուէինք, այն ատեն Քրիստոսի Եկեղեցին շատ փոքրիացուցած պիտի լինէինք, մինչդեռ Եկեղեցին՝ զՔրիստոս իրեն հիմ անուանելով շատ բարձր է, և որ և է մահկանացու էակի մը վրայ շինուած տկար հաստատութիւն մը չէ: Աւետարանին նոյն տեղը կը գտնեմք որ Պետրոս «Սատանայ» կը կոչուի (ԺԶ. 23): Անոնք որ անուններու և կոչումներու վրայ կը խաղան, թերևս Եկեղեցին Սատանայի վրայ հիմնուած պիտի ըսեն, այլ մեզ քա՛ւ լիցի, այսպիսի անձան պատճառաբանութիւններու և մեկնութիւններու հետևիլ:

Պէտք է Աւետարանի ողին լաւ ըմբռնենք որ Քրիստոսի ողին է, Քրիստոսի Առաքելոց մէջ մեծ ու պղտիկ չկար, այլ ամէնքը հաւատար էին: Պէտք

չէ մոռնալ որ երբ Առաքելոց մէջ մեծութեան և առաջնութեան խնդիր ծագեցաւ, Քրիստոս անոնց մէջէն իսպառ հեռացուց այդ մտածումը: Կեղեցիկ մէկ կտոր է այդ որ նոյն տեղ մեր առջև կ'եննէ, և լուսաւոր կերպով ցոյց կուտայ թէ նախընթացաբար (Մատթ. ԺԶ. 17) Քրիստոսի առ Պետրոս ուղղած խօսքին մէջ, հարկաւ առանձնաշնորհումի մը և զերիշխանութեան մը խնդիր բնաւ երբեք տեղի ունեցած չէր, ապա թէ ոչ չէին գար հարցնել աշակերտները՝ թէ ձեզ իցէ ի մէնջ մեծ յարքայութեան երկնից» (Մատթ. ԺԷ. 1): Եւ որովհետև Առաքելոց մէջ տարբերութիւն չկար, անոր համար կանխաւ ի դէմս Պետրոսի ամենուն խոստացուած իշխանութիւնը (Մատթ. ԺԶ. 19), այս անգամ ուղղակի և հաւաստարապէս ամենուն կը տրուի, Եկեղեցին կառավարելու, կապելու և արձակելու իշխանութիւնը, և ո՛չ թէ միայն Պետրոսի, ձեռնադրուած և անոր հաստատուն է, որովհետև Քրիստոս ինքն է այն, և աշխարհի մէջ եկեղեցին ու է մարդկային անհատի չափով կապուի, այլ միայն Քրիստոսի, որ Քրիստոնէութեան և անոր եկեղեցւոյն հիմն ու հիմնադիրն, և զուխն ու պետն է: Ի դէպ է յիշել նաև Ջեքեդէսի երկու որդւոց առաջարկը, երբ կը խնդրէին Քրիստոսի աջ և ձախ կողմերը նստիլ, և միւս Առաքեալներէն բարձրագոյն դիրք մը զրաւել, Քրիստոսի պատասխանը մերժողական եղաւ, և հեռացուց անոնց միտքէն զերիշխան լինելու գաղափարը: Քրիստոս մինչև իսկ ըսաւ, թէ ինքն իսկ չի կրնար տալ Առաքելոց մէջ մէկուն միւսին վրայ աւելի իշխանութիւն ունենալու առանձնաշնորհումը (Մատթ. Ի. 23): Ո՛ւր կը մնայ ուրեմն Պետրոսի տրուելիք կամ տրուած զերիշխանութիւնը, եթէ Առաքելոց մէջէն կը զանուէին երկու եղբայրներ, որք դեռ բարձր դիրք մը ստեղծել կը խորհին և այսպիսի խորհուրդին անտեղի լինելը կը լսեն:

(Եւրոպականի՞ 1)

ՄԱՂԱՔԻԱ ԱՍՏՐՈՒՄՔ ՕՐՄԱՆԵԱՆ



ԿՐՕՆԱԿԱՆ

Հ Ր Ա Շ Ք Ը

«Ազգ չար եւ շեմացող՝ ճեան խնդրէ,
Խ ճեան մի՛ օացի ճմա, բայց ճեանն
Յովնանու մարգարէի:
(ՄԱՍԹ. ԺԶ. 3):

Այսպէս արտայայտուեցաւ Մեծ վարդապետը Հրեայ ժողովուրդին նկատմամբ, երբ անոր ներկայացուցիչները զինքը փորձեալու կամար օր մը խնդրած էին իրմէ որ ճեան մը ցոյց տար իրենց: Եւ աւելցուցած էր Յիսուս թէ Յովնանի նշանը միայն ցոյց պիտի տրուէր իրենց:

Բայց ի՞նչ է նշանը Յովնանի: Ան իր մահուան ու առողջ՝ աշխարհին ու մեղքին վրայ տարած յաղթանակին գերազոյն ու փրկարար հրաշքն էր, որ ինքնին բաւ պիտի զար մարդոց հոգիներու փրկութեան: Եւ ուստի հարկ չտեսաւ Յիսուս ուրիշ հրաշքի մը ցուցադրման:

Եւ սակայն ի՞նչ է հրաշքը:

Հրաշքը իր սովորական առուժով գանցումն է բնութեան յատուկ օրէնքներուն ու կարգուսարքին: Եւ այդու իսկ կը հակադրուի գիտութեան: Օրինակ, թիտականորէն փաստուած է թէ arsenicը կունաւոր է և մահացու ազդեցութիւն կը գործէ զայն ճաշակողին վրայ: Արդ, եթէ պատահի որ մէկը նոյն այդ դեղը ճաշակելով հանդերձ չազդուի անոր պարունակած մահացու թոյնէն, այդ երևոյթը հրաշքով միայն բացատրելի կը դառնայ գիտական աշխարհին կամար: Կամ, հակառակ բնութեան օրէնքներուն, եթէ արեւը յամառի մայրամուտի սովորական ժամէն ետք շողալ երկնակամարին վրայ, պատահածը որակելու կամար ուրիշ բառ չունինք եթէ ոչ հրաշքը:

Եւ սակայն արտաքին, բնական ու գիտական երևոյթներէն երբ անցնինք մեր հոգևոր կեանքը ուսումնասիրելու, պիտի տեսնենք որ հոն ևս հրաշքներ տեղի կ'ունենան, և շատ աւելի յաճախակիօրէն:

Հրաշքներ սակայն՝ որոնց բարեբար ազդեցութիւնը գերակշիռ է աշխարհին մեղք տուած բոլոր բարիքներէն: Պատահածը հրաշք մը պէտք չէ՞ նկատել, երբ յանկար հոգեկան արխութեամբ օժտուած ու Աստուծոյ զօրութեամբ սպառազինուած ըլլալու խոր գիտակցութիւնը կը ձնի մեր սրտերուն մէջ, և որուն հետեանքով, երէկուան մեր մտազխաօթութիւններն ու մաշեցնող հոգիքը անզօր կը դառնան մեզ ընկճելու ու մատանջելու: Երբ Աստուծոյ իմաստութեան լոյսէն կաթիլ մը կ'իյնայ մեր մտքերուն մէջ ու առողջ՝ մեր հոգիներու փրկութեան կամար էական հարցեր, որոնք մինչև երէկ աղօտ ու անհասկնալի կը թուէին մեզի, կը դառնան յստակ ու պարզորոշ: Ու երբ մեր փոքրիկ հաշիւներն ու ճղճիմ ետք գոհացող շուայտանքն ու սին վայելքները կը փոխարինուին անանց ու յաւիտեան կան արժէքներով պայմանաւոր այն միւս երանութեամբ՝ որուն ահնարկած էր Քրիստոս իր մատնութիւնը կանխող յուզումնալից պահերէն մէկուն:

* *

Անցած է այսօր դարը հրաշքներու, ինչպէս կը փորձեն իրենք զիրենք խորթ կարգ մը սկեպտիկներ ու սնապաշտներ: Բայց ինչո՞ւ այդ մտածումը, երբ հրաշագործ էակը — Աստուած — կայ ու կը գործէ յաւիտեան: Եւ սակայն պէտք չէ մոռնալ թէ Քրիստոս իսկ, որ կատարեալ Աստուծոյ և կատարեալ մարդու բնութիւնները տաւ էր իր վրայ իր մարդեղնութեան շրջանին, հրաշքներ գործեց միայն այն ատեն՝ երբ հարկաւոր նկատեց այդ կատարելու կամար բարեգործական արարք մը և կամ իր աշակերտներուն պարզելու կամար իր աստուածային հանգամանքը: Այդպէս էր, օրինակի կամար, պարագան Գալիլոյ ծովու ջուրերուն վրայէն Անոր քալիտուն ու հիւանդներու բժշկութեան: Եւ կամ հացերու բազմացման հրաշքին՝ որ արդիւնքն էր Յիսուսի սանհովիւ ոչխարներու նմանող բազմութեան հանդէպ ունեցած գերազանց ու անսահման գութին: Ո՛չ մէկ հրաշք, որուն նպատակը ըլլար միայն իր մէջ գերբնական և անհասկնալի զօրութեան

մը ցուցադրուեմը: Այլապէս, շատ դիւրաւ գուցէ Ան կրնար շահիլ համակրութիւնը երես խուժտնին, ու արժանանալ անոր կիսացումին ու պաշտօնըութեան: Այլ որ Նոյն այդ ամբոխն էր որ առիթով մը Նշան մը խնդրած էր Իրմէ, հաւատարու համար Անոր Աստուծոյ կողմէ գրկուած իրական Մեխան ըլլալուն: Բայց մեր Տէրը օչար ոչնչացող քանոնով որակեց նշանախնդիր այդ սպգը, ու յայտարարեց թէ Թովմանի նշանէն զատ ուրիշ նշան պիտի չարուէր անոր:

Նոյնն է պարագան նաև պատմութեան մէջ պատահած հրաշքներուն: Ա. կիրեղ Հայրապետի օրով իրուածագէտի մէջ Ա. Պաշի նշանին հրուովը, որ հրաշք մըն էր, առաւել իր գրական արդիւնքը, Ա. Քաղաքին մէջ ընկող բազմահարկիւր հեթանոսներու քրիստոնէութեան դարձով: Ու այն միւս հրաշքը, մեր երկրին մէջ, որուն հետեանքով Քրիստոսի իսկական Պաշտպանէն մատուց մը երևան ծաւա փարագայ լեբուն գրայ:

Այսօր սակայն մարդկութիւնը աւելի քան երբեք կարօտ չի՞ թուիր նախօրինակ հրաշքի մը, զառնալու համար Աստուծոյ լոյսին: Հիմա՞ն արդեօք ներկայիս հեթանոսներ՝ որոնք հաւանաբար Պաշի կրօնքը ընդունելին, եթէ ահանատես ըլլալին այդպիսի հրաշքի մը: Եւ սակայն եթէ հրաշքերն չեն պատահիր ներկայիս, այդ պէտք է վերագրել մեր խառնարանութեան, հրաշքներու ու աստուածային հրաշալիքներու գէժ սնուած անհաւատութեան ու Աստուծոյ մեր այն աստիճան հեռացումին՝ որով կը գտնուինք Ղազարոսի և Մեծատան ստակին մէջ պատմուած այն մեղաւորներու կարգին՝ որոնք եթէ օրէնքին ու մարգարէներուն չհնազանդէին ու անոնց ուսուցումը չընդունէին հաւատարիմ ջնասիրտ մեծերէն մէկն իսկ եթէ յարութիւն անէր (ուրիշ խօսքով՝ եթէ հրաշքի մը իսկ ահանատես ըլլալին) անոր ալ պիտի չհաւատային ու չսպաշխարէին:

Այսօրուան աշխարհին իմաստուններն ու դիտողները հրաշալիքի մօտեցող գիւտերով կը ջանան տեսապէս սարսափի ու շուարուով մէջ պահել մարդկութիւնը: Ու նիւթին ետեան իրենց հետապառ մոլուցքին մէջ կ'ուրանան ո՛չ միայն գոյութիւնը հրաշքներու և սրբութեանց, այլև երբեմն հրաշքներու

ազբիրը եղող Աստուծոյ: Ահա թէ ինչու տարուէ տարի ժողովուրդները կը գառնան աւելի նիւթապաշտ ու անտեսիլ, ու, արտաքին երեսօյններէ աւելի, հրաշքի մը իրազորումը չ'իրականանար մեր հողիններուն մէջ: Վասնզի մեզի արուած է կարողութիւնը հրաշքներ գործելու, պայմանաւ սակայն որ ամեր ու անասան ըլլայ մեր հաւատքը Քրիստոսի նկատմամբ, ինչպէս ըսու Ան, «Որ հաւատայի յիս, զգործան՝ զորս ես գործեմ՝ և նա գործեսցէ, և մեծամեծս ևս քան զնոյնս գործեսցէ» (Թով. Ժ. 12):

Անժամանակ՝ այս պատգամը մեր օրերուն երբ մեզմէ շատերը կարծես հաշտուած տեսլազուրկ ու հոգեօր ապրումներէ զատարկուած կեանքի մը հետ, կ'անգիտանան գոյութիւնը Իրաւէին: Երբ առօրեայ հողքի ու անհարկի մօտուցներ կը բռնանան մեր հողիններուն վրայ ու կը ձնչեն զանոնք, արգելք հանդիսանալով անոնց զէպի հոգեկան իրողութիւնները բացուելուն: Երբ փոր մը հացի փոխարէն կ'անտեսենք պահանջը մեր հողիններուն ու փորձեր կ'ընենք լռեցնելու ազազակող ու անտու ձայնը մեր խղճմանքին: Երբ կը մերժենք լոյսը Աւետարանին ու անով՝ միսթարիլ Ս. Հոգիին, ու կ'ապրինք սարսափ ու անդհանք մեր ճակատագրի անստուգութեան: Երբ կը ջանանք բաւարարուիլ աշխարհին մեզի տուած խաբուսիկ երջանկութեամբ, ու արդարութեան ձայնին ու լոյսին զիմաց կը փակենք գանկերը մեր ձեռաշխարհին: Երբ մեր հողինները լիացած կը կարծենք աշխարհի սէրէն, ու հետևաբար անբաւարար՝ ընդունելու իրենցմէ ներս ծորումը աստուածային սիրոյն: Ու երբ մարդկութիւնն ու աշխարհը փրկելու համար վրիպած ու անկարող կը նկատենք Քրիստոնէութիւնն ու անոր Հիմնադիրը, ու կը կոթնենք նիւթին ու անկէ յառաջ եկած մահաափիւս ու կործանարար զէնքերուն: Երբ մեր աշխարհիկ իմաստութիւնը կը հակադրենք Աստուծոյ վստիւն ու սիրոյն, ու անով կը յաւանգնենք յիշաւորիլ մարդկութեան ճակատագիրը, զայն ուղղելով զէպի երանաւէտ հորիզոնին:

Քրիստոսի մարդկութեան ստղն ու համար քացած նոր ու փրկարար քայց նեղ ու խաշով պայմանաւոր ճանապարհէն անցնե-

ԿԼԵՆՈՆԵԳԻՏԿԿԵՆ

**ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ**

Ս.

ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՏՐՈՒԱՆԸ

ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Տաթևացին, շարունակելով Վեստրոպի մասին իր տեղեկությունները, անոր գէպի Կ. Պոլիս ճամբորդությունը կը դնէ Թէոփոս Բ. ի (408-450) և Ոսկեբերանի (+ 407) ատեն(*), և կ'ըսէ թէ անոր ժողովք արարեալ ետուն նեմ գաւազան վարդապետութեան քարոզել և ուսուցանել յամենայն ազգս: Եւ յայնմ հետէ՝ աստիճան վարդապետութեան յաջորդեցաւ առ միմեանս, և եղեն թարգմանիչք և վարդապետք ազգիս մերոյ, որպէս Մովսէս, Դաւիթ և այլք ըստ կարգի, մինչև հասեալ ի վերջին ժամանակս առ մեզ վերջացեալքս յամենայնիս (Ձմեռան Հասոր, Գլ. ԼԱ.):

(*) Ս. Մեթոդ չէր կրնար Ոսկեբերանի պատրիարքութեան ատեն Կ. Պոլիս գացած ըլլալ: Հայերէն գիրքսու գիւտը կը զրուի արդէն 404-406ին և մենք փոփոխք որ Ս. Մեթոդ այդ թուականէ՝ այրիքն Ոսկեբերանի վախճանումէն շատ ետքը դնաց Կ. Պոլիս:

Տաթևացին սմարտապետաց և եպիսկոպոսաց գործերուն տարբերութիւնը բացատրելու համար ձեռք Կ'առնէ Ա. Կորնթ. ԺԲ. 28 համարը. — «Զորս եղ Ստուա յեկեղեցւոյ այս են. նախ գառաքեալս, երկրորդ զմարգարէս, երրորդ զվարդապետս —, և դարձեալ կարգ մը խորհրդապաշտական մեկնութիւններով Պոզոսին ըրած դասաւորութեան մէջ կը տեսնէ երրորդութեան յայտնութիւնը. «Պատկեր երկն անձնաւորութեանց սոքա են ի յեկեղեցի. ի դէմս Հօր՝ Մարգարէքն, ի դէմս Որդոյ՝ Առաքեալքն, ի դէմս Հօգւոյն Սրբոյ՝ Քրն. նիչք Վարդապետք. զի Հօգին քննէ գամենայն և զբանս Ստուածոյս: Դարձեալ Վարդապէք որպէս խորհեցեալ բան, Առաքեալքն որպէս խօսեցեալն և Վարդապետք որպէս գրեալն բան»: Առաքեալը, կ'ըսէ Տաթևացին, այս բնական կարգը կամ դասաւորութիւնը կը փոխէ արեւստականին և արժանաւորները կը նախագահէ: Ծնորդաց և ճշմարտութեան համար՝ ստքեւալիները առաջ կը դնէ, ետքը մարգարէները՝ ստուերին և օրինակին համար և վերջապէս վարդապետները՝ սրտո չափու պիտոյից նոցինս: Որովհետև վարդապետներն են որոնք Առաքեալներու և Մարգարէներու շինածներուն եզր և պարիսպներն են, վարդապետներն են որոնք կը թարգմանեն ու կը մեկնեն անոնց գրուածքները: Ե՛րկն թէ սրպէս են սոքա այժմ եկեղեցիս: Հիմա եկեղեցւոյ մէջ կայտապետս:

լով է միայն որ մենք ատակ պիտի ըլլանք գործելու հրաշքներ. հրաշքներ սակայն՝ որոնք ուրիշները զարմացնելու ու մեր Փարիսեցիական բարեպաշտութիւնը հրապարակելու տեղ պիտի յեղաշրջեն ամենէն առաջ մեր հոգեկան աշխարհը, զայն բանալով Քրիստոսի պայծառ լոյսին: Ու ճիշդ ինչպէս մեզմէ դուրս պատահած հրաշքներ մեզ կը հիացնեն ու կը լիացնեն, նոյնպէս և աւելի մենք պիտի լիանանք ու յորդինք աստուածային սիրով, երբ այդ հրաշքները իրագործուին մեզմէ ներս:

Այդ կենսագործող հրաշքը պատահեցաւ առաքեալներու, ինչպէս նաև Քրիստոնէս:

կան Եկեղեցւոյ բերաւոր սուրբերու հոգիներուն մէջ, Անոր շնորհիւ էր որ Ս. Պոզոս իր հրէական մոլիտանդութենէն դարձաւ քրիստոնէութեան, ու եղաւ մէկը անոր մեծագոյն ջահակիրներէն: Ու Ս. Հոգիով իրագործուած այդ հրաշքն էր որ Պենտեկոստէէն ետք մզկեց առաքեալները երթալու և աշխարհի շորս ծագերուն աներկիւղ քարոզելու Քրիստոսի Ս. Աւետարանը:

Սեզմէ դուրս կատարուելիք հրաշքներն առաջ ու աւելի, մարդկութիւնը աստուծոյ քան երբեք այսօր պէտքը ունի Ստուածոյ Ս. Հոգիին մեր մէջ ներգործումով պայմանաւոր կենսապարզ և հրաշքին:

Գեորգ Ս. ՃԻՆԻՎԻՉԵԱՆ

ներքե Եպիսկոպոսներ առաքելական աստիճան ունին, իսկ վարդապետներ՝ մարգարեական աստիճան. և ԱԵ առաջին վարդապետք և Եպիսկոպոսք՝ ունին զիշխանութիւն և զաստիճան երկրի զիշխանութեանց և զպատիճան երկրի զպատիճան և Եպիսկոպոսներ Պօղոսի յիշած երկք զասակարգի իշխանութիւններն ալ ունին: Եւ վարդապետական ու Եպիսկոպոսական այս կրկին իշխանութիւններն ալ հարկաւոր են եկեղեցւոյ մէջ. ինչպէս որ աշխարհու ականջներ իրարու օգնական ստեղծուած են, այսպէս ալ եկեղեցւոյ մէջ վարդապետներ ու Եպիսկոպոսներ օգնական են իրարու: Մարգարայի մարմնի վրայ ալ կը տեսնէ Տաթեացին Նուիրապետութեան օրինակը. զի ուր Նշանակ է կաթողիկոսին, որ զի ուր ի թուր ազգին և կամ աստիճանին: Այլքը նշանակ է Եպիսկոպոսին, որ կը նշանակէ Տեսուչ. ինչպէս են Քարոզիչ վարդապետներ, իսկ ազգաներ են Բարուսեպետներ և Սեկնիչներ, որք ծածկեն (ծառքեն) մտք զբան խորին և տան կերակուր աշակերտել անձնաց, վարդապետը խօսքի իշխան (տէր) է, որ կը հրամայէ և կ'ուսուցանէ. Եպիսկոպոսը գործի իշխան (տէր) է, զոր կը կատարէ և կատարել կու տայ: Վարդապետը կ'ուսուցանէ ողորմիլ ու ներել: զյշալ ու գտնալ չար գործերէ. իսկ Եպիսկոպոսը արգարութիւն և հատուցում կը պահանջէ և պատժել ու խրատել կու տայ յանցատուները: Վարդապետը Եկեղեցւոյ մէջ տեսական իմաստասէրն է, որ խօսքով կ'ուսուցանէ և կը խրատէ. իսկ Եպիսկոպոսը գործնական է, որ եկեղեցւոյ եթէ խորհուրդներ կը կատարէ և կատարել կու տայ: Վարդապետը Աստուծոյ պատգամը ժողովուրդին կը բերէ, Եպիսկոպոսը ժողովուրդին աղօթքն ու աղաչանքը առ Աստուած տանի: Ասկից յայտնի է որ երբ վարդապետը կը քարոզէ, իր երեսը արեմուտք՝ ժողովուրդին կը դարձնէ և կը խօսի անոնց, իսկ Եպիսկոպոսը արեւելք կենալով կ'աղօթէ ու կը պատարագէ և ժողովուրդին նուէրները Աստուծոյ կը մատուցանէ (*):

Վարդապետը սգառաւոր է և քննող, իսկ Եպիսկոպոսը անոր բոլոր ժողովուրդներուն (աշակերտներուն) վերակացուն է և հրամայողը: Եպիսկոպոսը միայն իր վիճակին տէրն է և սչէ իշխան այլոյ վիճակին. և եթէ համարձակի և ձեռննդութիւն ընէ, ստի պոռնկութիւն է. իսկ վարդապետը սփեռաւէր է և խրատող յամենայն վիճակ, յամենայն ժողովուրդս և ամենայն կգացունի իշխանութիւն: Ինչպէս որ երկու տեսակ իշխանութիւն կայ, հոգեոր և աշխարհական, հոգեորը ծածուկ է և թաքուն, իսկ աշխարհականը փարթամ և երևելի. նոյնպէս եկեղեցւոյ մէջ ալ երկու տեսակ իշխանութիւն կայ, այսինքն Եպիսկոպոսական և վարդապետականը. Եպիսկոպոսներ պայծառ և երեսել իշխանութիւն մը ունին, այստեղ և ի տալ և իշխան: իսկ վարդապետներ՝ ծածուկ և թաքուն, իշխանութիւն ունին միայն խօսքով քարոզել, ազէտներուն սորվեցնել, Աստուծոյ օրէնքներուն դէմ բոլոր յանցանք ընողները խրատել և յանդիմանիլ: Վարդապետներ զիրքերու խորերը կը մխրձնին և հիմաւորց իմաստուններուն խօսքերը կը քննեն և ի յայտ կը բերեն: իսկ Եպիսկոպոսներ կ'ոտնեն անոնց խօսքերը և կը սորվեցնեն իրենց ժողովուրդին ինչ որ պէտք է, կամ վարդապետքն պատրաստեն և ժողովեն զբանն և Եպիսկոպոսք վերակացուք են՝ թաշխեն և տան: Վարդապետներ մեղուներու պէս են, որոնք զանազան ծաղիկներէն անոյլ մեղր կը հաւաքեն. հիւանդներու բժշկութեան համար: Այսպէս վարդապետներն ալ Սուրբ Գիրքէն ինչ պէտքէն հրահրեցան իր խօսքերը, որ մեղքերով հիւանդացածները բժշկեն, զիսկ բարի Եպիսկոպոսքն են որպէս մայր նոցին՝ որոց հրամանաւ ժողովեն զնիւթսն: Եւ որոց Եպիսկոպոսքն են որպէս բրէտք՝ որք սչ հաւաքին զբանս սուրբս, այլ և զայլոց

որեւ կ'ախարհ չունի Եպիսկոպոսն, քան թէ Գահառայութենէ: Իբար Սարգիսեան ալ կը քարոզէ: Վարդապետ ալ կը քարոզէ, բայց տիպարապէս համահունչութիւն է. որովհետեւ վարդապետը կը քարոզէ և կ'իմաստասերէ. զգիտաբանութեամբ և աստուածամտաւ. իսկ Սարգիսեանը միայն ժողովուրդին կը քարոզէ, ստորեք իրարմէ տարբեր բաներ են:

(*) Ոմանք կը բանագորչեն և կ'ըսեն, կը յարէ Տաթեացին, թէ վարդապետը նախ Սարգիսեանի կարգն ունի և ետքը Գահառային. բայց կ'ըսենք թէ վարդապետը իբր վարդապետ և Ուսուցիչ

հաւաքելու ցրուեն և կորուսանին^(*)։ Երկու մեծ լուսաւորներ, արեւ և լուսին, մեզ կը լուսաւորեն։ Եպիսկոպոսները արեւ են, իսկ վարդապետները՝ լուսին, ոչ անոր համար որ լուսինն իր լուսը արեւն կ'ստնէ, զգր վարդապետքն չունին գիտութիւն յեպիսկոպոսացո, այլ անոր համար որ երկուքն ալ մեզ կը լուսաւորեն. այսպէս, վարդապետներ մարգոց միջև կը փարատեն մեզաց գիշերը և ապիտակեան խաւսը, եպիսկոպոսներն ալ աստիճաններու լոյսը կը պարզեն և ուղիղ հաւատքի Երարի գործերու մէջ կը հաստատեն։ Այս երկու իշխանութիւնները Պետրոս և Պօղոս առաքեալներու վրայ ալ կ'երևին։ Պետրոս, որ վէճ կ'էկեցւոյ, և արածող ոչխարաց կոշուեցաւ, անշահակ զհարապետս և զեպիսկոպոսունս, որք հիմն եկեղեցւոյ են և արածող բուսաւոր հօտին Քրիստոսիս։ իսկ Պօղոս, «որ ընդ ոչրտս տիեզերաց քարոզեաց զբանն կենաց, օրինակէ վարդապետս և զքարոզողս բանին Աստուծոյն, Առաքեալը կ'ըսէր. ես քարոզելու հրաման առի և ոչ թէ մկրտելու. օկլիպես եւ Բարդղէ պարս և վարդապետիս միտս եւ ոչ զեկեղեցւոյ կարգ կ'աջարէր»։

Տաթևացիներէն կ'անդրադատնայ Մարգարէից և Առաքելոց վրայ և անոնց հետ կը բողոքատէ վարդապետներն ու եպիսկոպոսները։ Վարդապետներ մարգարէներու գործն ունին, իսկ եպիսկոպոսները՝ առաքեալներունը, և ասոր համար կ'ըսուի առաքելագործ եպիսկոպոսացո։ Եւ որովհետև առաքեալներու գործը կրկին է, քարոզիլ և ձեռնադրել, հիմա եպիսկոպոսներն ալ կրկին գործ ունին ուղ ըստ այնմ որ քարոզեն, այլ ըստ այնմ որ մկրտեն և ձեռնադրեն։ Այս ըստածներէն կ'երևի որ վարդապետներ մարգարէական գործ ունին, իսկ եպիսկոպոսներ՝ առաքելական և ոչ թէ վարդապետական։

Տաթևացիին այդ բացատրութիւններէն ետքը կ'ըսէ թէ քանի որ վարդապետներ մարգարէական և առաքելական գործ ու-

նին միանգամայն, պէտք է որ անոնց նմանին, և կը թուէ ունոնց օտարապետութիւնները, որոնք կը յիշեցունեն մեզ պատգամաւորչութեան ինչ ինչ քանակները։ Մարգարէները գիտէին երեք ժամանակները. Վարդապետն ալ պարտի պանոցեալն պատմել, և ի ներկայն խօսիլ և զհանդիմանել քարոզելու։ Մարգարէներ համարձակ էին մեծերու առջև և անվախ. Վարդապետն ալ պարտի ըխօսիլ զճամարտութիւնն առանց աւաթոյ և երկիւղի։ Մարգարէներ կը խրատէին մեծերն ու իշխանները, քանանաններն ու ժողովուրդը. Վարդապետն ալ պէտք է կատարէ զանոնք, ոչ քանանապետն և զայլոս. զի նա ունի իշխանութիւն ամենեցուն խրատելոյ և յանդիմանելոյ։ Մարգարէներ միայն իրենց ազգին կը քարոզէին, թէև երբեմն կը մարգարէանային ուրիշ ազգերու ալ վրայ, զոր օրինակ եզովմայ, Առվարայ և Նիմուէացւոց. այսպէս վարդապետին պարտ է առանել քարոզել յազգն յւր, և զժողովուրդ յւր սուսցանել, և թէ հանդիմանոցի և այլոց ազգաց քարոզել ի սոս^(*)։ Մարգարէներ ժողովրդեան մեկքերը երևան կը բերէին և պատուհանները ցոյց կու տային. Վարդապետն ալ պարտի սոյաջա տանել զյանցանալ ժողովրդեանն և յետ այնորիկ զպատուհան ցուցանել, և այնպէս քարոզեսցէ ժողովրդեանն հանապազօրս։ Ինչպէս որ մարգարէներ խօսքով կը քարոզէին և երբ շլտէին, գործնակաձեռնապէս ցոյց կու տային իրենց անձին վրայ, Վարդապետն ալ պարտ ինչ որ խօսքով կը քարոզէ՝ կատարել գործքով։

Ըսինք որ Վարդապետներ առաքելական գործ ալ ունին. ինչպէս որ առաքեալներ օրինակն ու ստուերը չքարոզելին, այլ նորը և ճամարտութիւնը, այսպէս Վարդապետներն ալ պարտին նոր օրէնքն ու ճըմարտութիւնը քարոզել։ Առաքեալներ Ս. Երրորդութիւն քարոզեցին, Վարդապետներ ալ զԵրրորդութիւնն աստուածաբանեն մի աստուածութիւն, մի բնութիւն։ Ինչպէս որ Առաքեալներն զայլ ի մի տեղի կամ միոյ

(*) Հաւանական է երթաղբի՝ թէ Տաթևացիին այս խօսքերով կ'անհարկէ իրեն ժամանակակից և թերևս նոյնիսկ իրեն հակառակ չար եպիսկոպոսներու, որոնք ինչ ուզած յարգիլ վարդապետին իբրև ունեցեալը։

(*) Տաթևացիին վարդապետին անկաշակնոց և անուաման քարոզութեան պարագան կը շնչոյէ միշտ շմամ. Ձեռնալի Հատար, Երես 164բ, 166ա, 168ա, 186, 187։

քաղաքի քարոզեցին, այլ ամենեցուն, այսպէս Վարդապետին պարտ է ամենեցուն քարոզել, կրէից և հեթանոսաց (païens), և յամենայն տեղիս որքան կարեն ընթանան և քարոզին գրանն կենաց. և զայս նշանակէ որ զգաւազանն յեկեղեցւոյն արտաքս բերին, զի ի ներքս ի յեկեղեցի և յարտաքս ունի իշխանութիւն քարոզել և ուսուցանել, եթէ քրիստոնէից է, եթէ այլոց ազգացոյ: Առաքեալներ անինչ և անտան էին, պէտք է որ Վարդապետն ալ քառաց ընչից քարոզէ. կուսութեամբ ապրի, ազքատութեամբ շրջի, որովհետեւ մեր ճշմարիտ Վարդապետը Քրիստոս այսպէս սորվեցուց մեզ ճմիայն զկերակուրն և զհանգրծան ստանալոյ. որովհետեւ մշակը արժանի է իր կերակուրին և պէտք չէ զվճարական լինել բանին Աստուծոյ: Առաքեալներ ամէն բան յանձն առին ճշմարտութիւնը քարոզելու համար. ինչպէս Պետրոս խաչուեցաւ, Պողոս նահատակուեցաւ. Փրկիչն ալ ըսաւ, «ուրասցի զանձն և առցէ զխաչն և եկեւցէ զհետիմ»։ ասոր նշանակ է վարդապետական խաչածե և կարմիր շղարչ կապուած գաւազանը — սեւ զայս նշանակէ գաւազանն խաչածե և կարմիր կապեալալ(*) — ։ Առաքեալներ նախ Քրիստոսէ սորվեցան և յարութենէն ետքը իշխանութիւն առին քարոզելու և ետքը Ս. Հոգւոյն իջումով զօրօցան և այնպէս վազեցին քարոզութեան. նայնիսի Քրիստոս. որ Հօր Աստուծոյ իմաստութիւնն է. երեսուն տարի կուս, մինչև մկրտուեցաւ և Հօգին ընդունեցաւ և ետքը սկսաւ քարոզել, այսպէս՝ պէտք է որ Վարդապետն ալ նախ սորվի և ետքը հրամանաւ քարոզէ:

«Ձի այս երկուքս հարկուոր է վարդապետին, այսինքն՝ ուսանիլն եւ հրաման առնուիլ: Ձի թէ չէ ուսեալ և ուսուցանէ, մուրութիւն և հերձուած խօսի, և թէ ուսեալ և առանց հրամանի քարոզէ, անհնազանդ է և ապստամբ. վասն որոյ պարտ է ուսանիլ եւ հրամանաւ քարոզել: Այս կերպով է որ ժարգարէնիբու և առաքեալներու կը նմանի Վարդապետը (Գ. Տաթևացի, ԶԿ-առն Հոոր, Կուրս լԲ.):

Այսօր այնչափ անուանական մտացած Մ. Վարդապետութիւնը՝ կը տեսնուի թէ ո՛րչափ իրական և գործնական պաշտօն մը եղած է երբեմն: Վարդապետը եկեղեցւոյ մէջ տէրն է Պօսթրին, Վարդապետութեան, Աւսուցման. ան է որ աշակերտներ կը պատրաստէ, կրաման կու տայ անոնց քարոզելու: Եպիսկոպոսը եկեղեցւոյ մէջ տէրն է վարչութեան, հովուական, վիճակորդին գործեր եպիսկոպոսի գործերն են: Վարդապետը օրէնսդիրն է և Եպիսկոպոսը գործադիր իշխանը: Պօսթը սահման չունի Վարդապետին համար, ան կը քարոզէ ամէն տեղ, ամէն վիճակի մէջ. Եպիսկոպոսը իր վիճակին մէջ սահմանափակուած է, իր տեղւոյն մէջ միայն հեղինակութիւն ունի:

Այս դրութիւնը նորութիւն մը չէ Հայ Եկեղեցւոյ համար: Այսպէս եղած է սկիզբէն Քրիստոնէական Եկեղեցւոյ մէջ. Եպիսկոպոսին, Վիճակի մը վերականգնուն կամ Տեսչին գործը զուտ հովուական է. իր խօսուածներն իսկ եկեղեցւոյ մէջ հովուական գործերու կը վերաբերին. Վարդապետն է որ իսկպպէս կը քարոզէ, կ'ուսուցանէ:

Մինք տեսանք արդէն թէ Ն. ԾնորԿալի և Ս. Գօշ՝ Վարդապետը իր խորհրդականն ալ կը դնեն Եպիսկոպոսին քով, ինչ որ ցոյց կու տայ թէ ո՛րչափ կարեւոր և ո՛րչափ գործնական պաշտօն մը ունեցած է վարդապետը Հայ Եկեղեցւոյ մէջ:

Արտատպուած Լեւոյ Շարաքաթերէն, 1966
(Շարունակելի՛ 14)



(*) Վարդապետական գաւազանի վրայ խօսելու աստեղ կարմիր կապելու պարագան չէր յիշած Տաթևացին և այստեղ միայն դիտել կու տայ զայն, որ հետաքրքրական է. Սուուդիա ալ ՚ին պատկերներու մէջ, նայնիսի կաթողիկոսներու մեքքը: Վարդապետական գաւազանին վրայ կարմիր շղարչ կապուած է գաւազանի զիխէն անմիջապէս վաթ: — Անշուշտ գաւազանի տըւչութեան աստեղ գաւազանը զարդարելու հրահանգը ճիշդ կարմիր կապելու վրայ պէտք է հասկնալ: — Հիմա, ցտե՛ մեր մէջ, վերցուած է կարմիր գաւազանէն, բայց հանդիսաւոր օրեր, զոր օրինակ Գարեվանքի մէջ գաւազանի վրայ կը ձգէին շղարչ մը, կարմիր կամ սպիտակ:

ՏԱՐԻՆՆԵՐ ՅԵՏՈՑ

(Ս. Սահակ)

Զէր կրբար մտնայ,
Սուսերէ ժայրոզ ծիծաղն այն լիլի,
Արային կասաւ,
Եւ սին անամուն մոգերուն կանգնած
Իր շուրջն ու հետուն:

Իր հոգիէն դեռ, բասուեր առ բասուեր,
Կ'անցնէին դէմքերն Փրբլիւսներու,
Նրմուէլին զագիր,
Ռոմի հոգիի իրենց ալբերով,
Պաղ ու մածուցիկ,
Կուգային լեզնել Եկեղեցին մեր,
Պրդծութիւններու ալիւններով նոր
Եւ անպարագիծ:

Ասեմն էր հիմա, որ զարեաւաղախ
Սիրտերն ամբարիւս,
Ըլլային արդար եւ ասուածարժան,
Նրստելու Գահուն Սուրբ Լուսաւորչի,
Ռոնց մեղներուն արեազրումին
Զէին բաւական,
Անտառ մը եղէզ, ովկիան մը մելան:
Ա՛հ, ինչո՞ւ, ինչո՞ւ, կը մրսածէր ան,
Զէր պասուեր երկինքն ու չէին թափեր
Վերէն վար ասդեր:

Ասեմն էր հիմա որ շրմագալիւր,
Տոհմիկ եւ օտար,
Տաճնէին առիւծն իր գերեզմանին
Հասած այնքան մօտ:

Ոչինչ կը մընար օրերէն ալուուր,
Օրերէն դաժան,
Երբ խորն իր սըրտին, զերթ սուրբ մտենի,
Կ'այրէր բոցն անհուն հայուն ցաւերուն:
Այժմ մահուան դէմ հազիւ կը վառէր
Իր մօրը սրժգոյն,
Ինքն աւագահաս, հովերէն իրբուող
Զառիթափէն վար:

Բայց կը մըսածէր,
 Թէ մարդ ցաւէ ցաւ, արիւնէ արիւն,
 Իր ճակատագրին կ'երթայ անդադար,
 Թէ մեր օրերու հանդէսէն անդին,
 Մեր արցունքներէն եւ վէրերէն բիւր,
 Կը շինուի մարդոց դըրախտն անանուն,
 Կայլակը անհուն մեր երազներուն:

Չունէր խորունկ ցաւ,
 Տարիներու մեծ ողջակէզին դէմ
 Կը ժըպէր հանգարտ.
 Կ'անցնին հոգիէն իր պարոյր պարոյր
 Սըլաֆումները անըստի սալին,
 Ու երազն իր վառ,
 Պրզպըջակ մ'է լոկ,
 Անցեալի ծովուն վըրայ ծըփացող:

Միմակ ու սրտում, ոգի մը ինչպէս,
 Կեցած անցեալի, ներկային դիմաց,
 Իր շուրջն ու հեռուն,
 Ամէն ինչ շրջուած կը թուէր կարծես,
 Եւ իր խելն հոգին կը զարնուէր ու ժգին
 Մութերու սրտին, լուսութեան երգով:

Ի զուր կ'որոնէր խորն իր հոգիին
 Ուղիներն անթիւ,
 Նըրբին, խուսափուկ ըզգացումներու,
 Որոնց վըրայէն սակաւին երէկ,
 Ճամբու էր դըրեր,
 Հարուստ կարտասան իր երազներուն՝
 Այնքան սիրելի.
 Որոնց ակօսին՝ նըստան եղեամբին
 Արեւէն հալած,
 Թափեցան կաթ կաթ, փըրսանքներն ոսկի,
 Ջուր հոգին գիտէր սալ ուրիշներու,
 Որերէն անգարձ, քաղցր ու մըսերխմ:

Եւ սիրան իր բարի,
 Կ'իսցաւ բաշխուիլ մարդոց բոլորին,
 Վառելով անոնց հոգիներուն խոր,
 Կայծակը յոյսին եւ երջանկութեան,
 Ջուրերուն վերեւ ցաւի ովկիանին
 Մեր այս աշխարհին:

Ձեր ցաւեր բընաւ սըրուածին համար,
 Երակներէն իր հեղեղուած առաս,
 Ինկած դաւեսերուն իր երազներուն,
 Խորն ախօսներուն սէրերուն կըրակ,
 Կոհակներն ի վեր խօլ պատրաններուն.
 Հարուս է հոգին երբ գիտէ բաւելուիլ
 Մարդոց անխըսիր:

Ձեր ցաւեր մեռնող օրերուն համար,
 Ինչ որ կը մեկնի մեզմէ առյաւէտ,
 Վերջոսին մեզի լոկ ան կը դառնայ,
 Քարմ ու անուշցած,
 Եր մեր երազներն ու իղձերն ամէն,
 Կործանելէ վերջ միայն մեր կ'ըլլան,
 Այլակերպումի հըրաւեի հուրէն
 Սըրբուած ու մահուր:

Մտռնալ չէր կըրնար կըսկիծն այն սակայն,
 Սիրուած ձեռներէ իր հոգիին մէջ
 Վէրիս պէս բացուած,
 Ապեախոս աւխարհ որ փրօւել ուզեց
 Անօթն իր սըրսին,
 Հարազատներու ձեռնով չարաչար:

Կ'իյնայ արցունքի կաթիլն իր ձեռնին՝
 Տաք ու մըսերիմ,
 Եւ աչքերուն դէմ մեծ Հայրապետին,
 Դաւերու խորէն կու գայ կը շինուի
 Մարդոց չարիքին գամուած Մարդը Սուրբ,
 Վէրներով կարմիր,
 Եւ արցունքներու անհունէն բխուող,
 Լըռութեան մէջ խոր,
 Շըրթներն իր կ'ըսեն բառը անսահման
 Որ կը կամըջէ երկիմնն ու երկիր:

.

Հորիզոնին դէմ՝
 Կը խեղդուէր արեւն իր արիւնին մէջ,
 Ճանաչչ մ'անստվոր ու աներկըային,
 Կը բանար համբան վիրաւոր մարդուն,
 Վերջալոյսն անհուն դագաղ էր կարմիր
 Լեռներու ուսին:

Սեղանին առջեւ, զըրիչ դեռ ձեռին՝
 Որ խըղնմբսանքի խայթի մը նըման
 Կը խորստուգուէր մութերու սրբին,
 Ինկած էր անւարժ Հայրապետն Հայոց
 Քունուլն երկնային,
 Իր դէմին վրայ վարճամակ մ'ինչպէս
 Կը հանգչէր մահուան
 Փառքն անհերքելի:

ԵՂԻՎԱՐԿ

(Վերջ՝ 3)

Զ Ա Յ Լ Ե Ձ Ո Ւ Ծ

(Ս. Մեսրոպի ծննդեան 1600ամեակին տարի)

Հայ լեզուն մեր հայրերէն մեզ՝ կտակուած սուրբ ասանդ,
 Անով խօսէ ու երգէ ու աղօթէ մանաւանդ:

Այն յարկին տակ ուր հնչէ հայցըր բարբառն հայեցի,
 Ներկայ է հոն անուպաման օճենութիւնը Մաշտոցի:

Եղբայր հայուն հետ խօսիս 'թէ դուն լեզուով Մեսրոպեան,
 Գիտցած եղիր, քու նախնեաց հոգիները պիտ' խայտան:

Բայց «բարի լոյս»ըդ եղաւ 'թէ կուս մօրնիկ կամ պօլ ժուր,
 Անոնց անէծքը, ո՛վ հայ, հեզ պիտ' այրէ իբրեւ հուր:

Հայ լեզուն զանձ անուպառ, սերունդներու արեան գին,
 Անով միայն մեր պապերն բացին դռներն երկնին:

Հայ լեզուն զանձ սրբազան, սյանէ՛ զայն յար սրտիդ մօտ,
 Ու թող անկէ ո՛չ մէկ բառ մնայ հեղի անծանօթ:

'Թէ չես գիտեր մայր-լեզուդ, ո՛րքան ըլլաս ազգասէր,
 Կրօնք, սրբութիւն դաւանիս 'թէ իսկ ամէն բանէ վեր,

Որքան բարձունք գուն կտես, աշխարհ տայ հեզ ի՛նչ արժէք,
 Լաւ մարդ կրնաս ըլլալ դուն, բայց տպար հայ մը երբեք:

Գ. ՃԱՐՏԱՐ

ՄԵՍՐՈՊ-ՄԱՇՏՈՑ

(Համառոտ ակնարկ կեանքի եւ գործի մասին)

Թուակոմներ

Յստակ չեն նսյիսկ թուականները Մես-
րոպի կեանքի հանգրուաններուն և ստիպ-
ուած՝ այս մասին եւ հարկ պիտի ըլլայ
ընդունիլ հաւանականը:

Մեսրոպի ծնունդը առհասարակ կը գրուի
353 թուականին: Արքունի գիւան մտնելու
թուականը յայտնի չէ, սակայն անկէ ելլե-
լուն և կրօնաւորելուն թուականը կը գրուի
391ին, որովհետև, ըստ կորիւնի, տասը
տարիներ անցան Մեսրոպի կրօնաւորութեան
և գիրերու գիւտի թուականներուն միջև:

Գիրի գիւտի թուականը յստակ է այլևս.
ինչ որ իրրև հաւանական կ'առաջարկուէր
բանասէրներուն կողմէ, կրնայ իրրև ստոյգ
ընդունուիլ այլևս նորայր նպաստի վերջին
յօդուածի հրատարակութենէն ի վեր(*):

401 թուականը հայերէն գիրերու գիւտի
թուականն է:

Անկէ ետք, հայ գպրութեան տարա-
ծոււմը, Վրացիներու և Աղուաններու լու-
սաւորութիւնը և թարգմանական գործու-
նէսութիւնը տեւած են 35 տարիներ, այնպէս
որ Մեսրոպի կրօնաւորական կեանքը տեւած
կ'ըլլայ 45 տարիներ:

Ոսկեպար

Գիրերու գիւտէն ետք, Մեսրոպի քա-
րողական և կրթական առաքելութիւնը,
տարածուած Հայաստանի, Վրաստանի և
Աղուանից մինչև հնուաւոր գաւառները,
ստեղծեց ինչ որ պիտի կոչէինք այսօր
Կովկասեան դաշնակցութիւն մը, հիմնուած
քաղաքականէն աւելի միայն և ապահով
արժէքի մը վրայ որ է մշակութիւն:

Բաւականին շեշտուած չէ՝ մինչև այսօր
բարիքը կապին. նախ երկու Հայաստան-
ներուն՝ Յունական և Պարսկական աշխարհ-
ներուն միջև, որոնք այդ դարու ոչ միայն

քաղաքական՝ այլև մշակութային կլանող
և ցուրդ հրկու հոկաներն էին, կապ մը
որ հայ գիրին և հայ գպրոցին տարածումով
ապահովուեցաւ: Մեսրոպի առաքելութեան
յաջողութիւնը Յունահայաստանի մէջ, քա-
ղեց այն սահմանը որ Յունահայաստանի
գաշինյը իրած էր հայկական միութեան
որտին, վերածելով Հայաստանը երկու դե-
րուա նուանելի գոհերու: Հայկական նոր
գպրութեան մը ծաղկումը, խանդավառու-
թեան մը մէջ որ հրաշալիօրէն պրկեց մաս-
ւոր և հոգեոր ոյժերը ամբողջ ժողովուրդի
մը, միաձուլող կրակը եղաւ Հայ Հոգիին,
սահմաններէն վեր և սահմաններէն աւելի
զօրուոր:

Մեսրոպի անխոնջ նուանումները կը
սկսէին Վաղարշապատէն և կը վերադառ-
նային Վաղարշապատ, որ, ըլլալէ աւելի
Պարսկահայաստանի մայրաքաղաք, եղաւ
հնոցը հայ գպրութեան:

Ան նուանեց ոչ միայն հայկական միտք
ու հոգին, այլև Կովկասի քրիստոնեայ երեք
ժողովուրդները, ամբողջութեան մը մէջ,
որ ապագային թոււմ պիտի կանգնէր բար-
բարոտ տարեկէքի նուանողական ալիքներուն
գրմաց:

Ջարմանալի թուելու աստիճան տար-
բինակ է Մեսրոպի գրմագիծը տալիսահա-
կալական իր թափին մէջ: Ստեղծելի գիրը
նախախնամական էր անասարակոյս, սակայն
երեսուն տարիներ շարունակ իր կողքին
ուսնեակ Հայոց, Աղուանից և Վրաց իշխան-
ներն ու թագաւորները, զինուորագրել գա-
նոնք իր գաղափարին, գպրոցական համա-
տարած ցանցի մը մէջ նուանել երեք եր-
կիրներ, այդ գպրոցներուն տալ արժանա-
ւոր շեկաւարներ, իր աշակերտներէն և
տակաւին քարոզչական աւելի լայն ցանցի
մը մէջ լուսաւորութեան և քրիստոնէական
նացման արշաւը յաջողութենէ յաջողու-
թիւն առաջնորդել, կենթադրէ Մեսրոպի
մէջ կամքի ամբար մը և հաւատքի խթան
մը, որ վեր է մեր երևակայութենէն: Մա-
նաւանդ երբ քիչ մը մօտէն կը դիտենք
Սահակ-Մեսրոպի անմիջական գործակից-
ներու և աշակերտներու գրականութեան
որակը՝ Ոսկեպարը:

(* Միւր, 1962 փետր. - Մարտ, էջ 39,

Ս. Կրքի քարգմանութիւնը

Ըստ Կորիւնի, Ս. Կրքի առաջին թարգմանութիւնը կատարուած է մաս առ մաս, սկսելով ինչպէս տեսանք, Առաւօս Կիրքէն, զոր Մեսրոպ թարգմանեց Ասորիքի մէջ և գիրքերուն հետ քերու շայտտան:

Իրենց քարոզչական և կրթական գործունէութեան ընթացքին, Սահակ և Մեսրոպ Ս. Կրքէն թարգմանեցին զլսաւոր այս մասերը, որոնք պիտի ծառայէին իրենց առաքելութեան: Ծերա շերտ և քարոզչութեան իրրէ գործիք պատրաստուած այս թարգմանութիւնը ծանօթ է մեր մատենագրութեան իրրէ առաջին քարգմանութիւն:

Անհետացած այս առաջին թարգմանութեան շուրջ վարկածներ բազմաթիւ են. ոմանք թարգմանութիւնը կատարուած կը նկատեն ասորական ընագրին վրայէն և այժմու Ոսկեդարեան Աստուածաշունչին մէջ ասորական հետքերը կը նկատեն իրրէ մտարդներ առաջին թարգմանութիւնը իսկ ոմանք ալ առաջին թարգմանութիւնը կատարուած կը նկատեն ուղղակի յունարէն ընագրէն, սակայն թերի ընագրի մը վրայէն և հպակեպ ու անխմամ:

Առ հասարակ ընդունուած կարծիքն է որ առաջին թարգմանութիւնը, մանաւանդ Աւետարանը, կատարուած է ասորական սշամարտարած կոչուած ընագրին վրայէն, այն է Կ. դարուն ապրող Տասխեմոս Ասորիին կազմած միակ Աւետարանը, որուն մէջ ձուլած էր ան չորս Աւետարանները, ընագիր մը որ տարածուած էր և գործածական Ասորիքի մէջ Կ. դարերու ընթացքին:

Մտած է երկրորդ թարգմանութիւնը և թարգմանութեան պարագաները. Սահակ և Մեսրոպ իրենց աւագ աշակերտներէն Եզնիկ Ղազարցին և Յովսէփ Պաղանցին զրկած էին Եզնիկ, ասորական գրականութեան հումանայութեան և անդ ամենէն արժէքաւոր հայրախոսական մասը թարգմանելու համար: Եզնիկ և Յովսէփ, աւարտելէ հետք իրենց աշխատանքը Եզնիկի մէջ, փութացած էին Քիլիզանդոն, կանխելով այնտեղ միւս երկու աշակերտները՝ Կորիւն և Ղանսօ, որոնց Սահակ և Մեսրոպ յանձնած էին յունական դպրութեան հմտանայութեան և անից թարգմանութիւններ կատարելու գործը: Ասանց

միացան նաև Յովհան Եկեղեցացի և Արձան: Եզնիկ, Յովսէփ, Կորիւն, Ղանսօ, Յովհան և Արձան վերագործած էին շայտտան թարգմանական իրենց գործերով, նիկիոյ և Եփեսոսի ժողովական կանոններով և Աստուածաշունչի վաւերական օրինակով մը:

Բերուած վաւերական օրինակը Սօքրատեսից հոչուած յունական թարգմանութիւնն է Ս. Կրքին, նկատուած կատարելագոյնը յունական բազմաթիւ թարգմանութիւններուն մէջէն:

Տակաւին մինչև այսօր յստակ չէ՛ թէ ինչո՞ւ Ոսկեդարեան հայ Աստուածաշունչը կը պարունակէ տարբերակներ Եօթանասնից յունական ընագրէն: Մտքի ամենէն մօտիկ բացատրութիւնը կը մնայ ենթադրութիւնը թէ թարգմանիչները չուզեցին կաշկանդուիլ միակ ընագրի մը ընթացուածներով և ազատ զգացին բաղդատական աշխատանքով մը ընտրել լաւագոյնը ասորական, յունական և հաւանաբար նաև եբրայական օրենականերու ընդմէջէն:

Ս. Կրքի երկրորդ թարգմանութեան մէջ բաժին չունի Մեսրոպ, որովհետև, ըստ Կորիւնի, գործին զուլան էր Սահակ, զբխաւոր աշխատակից ունենալով Եզնիկը: Ասկայն իր ստեղծած և ներշնչած զպրոցին տարիներէն հայ Աստուածաշունչը, ոչ միայն իր վճիռով լեզուով և ոսկեքանգակ ոճով, այլ մտնաւանդ թարգմանական արուեստի կատարելութեամբ:

Մեր կարծիքով, Մեսրոպի բերած մեծագոյն քարիքը իր աշխարհին՝ գիրքերուն հետ և գիրքերով՝ թարգմանական հսկայ գրականութիւնը եղաւ:

Ոմանք, արժեւորումի անտեղի հասկացողութեամբ մը, կ'ամբաստանեն Ոսկեդարեան գրականութիւնը, որպէս սուուր ինքնատիպ գործերէ, քացի պատմիչներէն: Զարմանալի ըլլալու չափ միամիտ դատում երբ կը մտացուի թէ ժողովուրդը մը անգրագէտ վիճակէն դէպի գրականութեան նրբագոյն գեղեցկութիւնները անցընող կարելի միակ կամուրջը թարգմանութիւնն էր: Մանաւանդ ժամանակի յունական մշակոյթի գրական գանձին թարգմանութիւնը: Եւ թէ՛ յունական գրականութիւնը թարգմանելու համար անհրաժեշտ էր ստեղծել համապատասխան գրական լեզու մը, թարգմանուած

լեզուին նրբութեամբ և ճկունութեամբ, ինչ որ Թարգմանիչները բրին կատարեալ յաջողութեամբ:

Մի քանի տասնեակ տարիներու ընթացքին, մեզի ծանօթ մաս երեսուն անուններ հայացուցին հայրախօսական ամբողջ գրականութիւնը, Ս. Գրական մեկնութիւնները, ստուածարանական երկերը, Ճառերնախեր և Քարոզներ, որով հազիւ քրիստոնէականացած հայոց աշխարհը հազարդեցին երեք դարերու քրիստոնէական այն գրականութեամբ, որ նուաճած էր յունահռոմէական իմաստասիրող և արուեստասէր միտքը, քրիստոնէական տեսարանութեան տալով բազմակողմանի և սպասիչ ճոխութիւն մը, մշակուած պարունակութիւն մը:

Աստուածարանական և քրիստոսարանական մեծ հարցերով ալեկոծուած և զարբ մուտք գործեց նաև Հայաստան և, շնորհիւ Թարգմանիչներուն, հայ միտքն ալ փորձեց ճիշդ մը աստուածային ճշմարտութիւններուն բարձրացնելու իր հասկացողութիւնը և զանոնք կաղապարելու յստակ եզրաբանութեան մը բանաձև երուն մէջ:

Ուղորութիւն եղած է Սեկեդարու Թարգմանչական արդիւնքը բաժնիլ երկու խումբի — ասորիւնէն և յունարէնէն կատարուած Թարգմանութիւններու: Կը կարծենք թէ աւելի յստակ պատկերացում մը ունենալու համար գրական այս մեծ շարժումի տարբերութեան մասին, նախընտրելի է տեսակաւորել զայն ըստ բովանդակութեան: Այսպէսով, Սահակ—Մեհարպեան Դպրոցի ծանօթ Թարգմանութիւնները կը բաժնուին հինգ խումբերու: Ժիսական, մեկնաբանական, դաւանաբանական, իմաստասիրական և պատմագրական:

Շատ երկար պիտի ըլլար թուումը և գնահատումը նման վաստակի մը, սակայն, ընդհանուր ընդգծումի մը սահմաններուն մէջ մնալով, անհրաժեշտ է շեշտել թէ հինգ տեսակի Թարգմանութիւններուն մէջ ալ, հայացուած է ինչ որ ծանօթ էր քրիստոնէայ աշխարհին իրրև յոյն և ասորի գրականութիւն, գրեթէ ամբողջապէս:

Մեկնեցական ծէսին բացառիկ փայլ մը տալու իրենց մտահոգութեան մէջ, Սահակ և Մեհարպ նախ Թարգմանիցին և սպա

կազմակերպեցին Ս Պատարագի արարգուսթիսները, հիմնուելով Ս Բարսեղի և Ս. Յովնաննէս Սեկեդարաւի պատարագներուն վրայ: Իսկ մտածագրքի կազմութեան համար, անոնք առ հասարակ օգտագործեցին ինչ որ ընդհանրացած էր Բիւզանդական ժողովարարութեան մէջ, սակայն աւելով միշտ հայացուած ձևին հայկական գրոշմ մը: Այսպէս, Սեկեդարային յեղուցու հայկական մթնոլորտով մը, որ հմարիլ: Գաստարարակիչ և հոգեպարար իր քաղաքականութեամբ տակաւին հեթանոսական ծեսերու գինոգութեամբ տարուած հոգիները բարձրացուց քրիստոնէական վեհ մարտնչութեամբ:

Մեկնաբանական քարգմունքիւնը ընդգրկեց զանձը հայրախօսական այն սքանչելի գրականութեան, որ մինչև այսօր տակաւին կը մնայ ամենէն մնալուն արժէքը քրիստոնէայ գրականութեան: Սեկեդարի մեկնութիւնը Մտաթէոսի, Պոզոսի Թուրքերուն և Նսայեայ, Բարսեղի ճառերը վեցուհայ արարչութեան մասին, Եփեսոսի Մեկնութիւնը Աստուածաշունչ Գրոց, ամենէն ծանօթներն են Սահակ—Մեհարպի կեղծութեան կատարուած Թարգմանութիւններէն:

Դաւանաբանական աւելի զգայուն մարզին մէջ կատարուած Թարգմանութիւնները ամբողջութեամբ հասած չեն մեզի: Պատճառը Նեստորական պայքարն էր Ռիսուսի երկու բնութեանց շուրջ, պայքար մը, որուն փոթորակից ազմուկը հոռու շմայտանէն:

Նշանակաւոր յօդուածաշարքով մը Բրօֆի Ալոյնց («Հանդէս Ամսօրեայ», 1925) ի յայտ բերած է Մեհարպի և իր աշակերտներուն մասնակցութիւնը և բուն միջամտութիւնը Նեստորականութեան զմմուգուած պայքարին մէջ: Այս մասին ունինք նաև Պրոկզի և Ակակի թուղթերը, ուղղուած Սահակ Կթղին և Մեհարպի:

Այս բոլոր վկայութիւններէն ի յայտ կու գայ թէ Մեհարպի ժողովի հայրերը յատկապէս վրդսովուած էին Հայաստանէն եկած լուրերէն, թէ հալածական Նեստորականները ապաստան գտած էին պարսից կողմերը, պաշտպանութեան արժանացած և յանդուգն քարոզչութեան սկսած: Մտահոգիչ կը գտնելն այնպէս անը նեստորի ուսու

ցի Թէոդորոս Մոպուռեւոսացիի գրութիւն-
ներուն տարածումը Հայաստանի մէջ:

Սահակ և Մեսրոպ կը պատասխանեն
Պրովկի և Ակակի թուղթերուն, վատահեց-
նելով թէ պիտի պաշտպանեն ուղղափառ
գաւանդութիւնը և թոյլ պիտի չտան որ մուս-
ուսական սերմը տարածուի ՚այգոհան հողի
վրայ:

Բացի պայքարի գրականութիւնէն, սու-
տուածարանական - գրական սկզբնաղբեր-
ներէն թարգմանուած կան, Սահակ-Միս-
րոպեան շրջանին, Կիւրիզ Երուսաղէմացիի,
Աթանաս Հայրապետի և Գրիգոր Աճաբանի
հիշատակութիւնները: Ասանց վրայ պիտի
գային աւելնալ Պ սերունդ մը հաքք, Աղեք-
սանգիրոյ աստուածաբաններու, մասնաւոր-
աբար Գրիգորիոսի, Կիւրիզի, Քէոփրիոսի
և Տրիթակէոսի հիշատակութիւնները:

Գտտակ նախասիրութիւն մը առաջնոր-
դած է ընտրութիւնը. Հայ Եկեղեցին բացու-
րոշապէս կը հեռանայ Անտիոքի երկարեակ
գաղափարներէն և Բիւզանդիոնի անասանան
վիճասիրութիւնէն, մաքուր քրիստոնէական
թիան աղբիւրը գտնելու համար Աղեքսան-
դրիան և Կապադովկեան հայրերուն մօտ,
ուր, ինչպէս կը խոստովանի Սահակ Կաթո-
ղիկոսի թուղթը, հաւատքը կը խօսի հա-
մեստ սիրոյ լեզուէն, ընդդէմ անհանգուր-
ժող իրատասիրական երբանչուս հակաճա-
նութիւններուն:

Ինասասիրական բովանդակութեամբ
թարգմանութիւնները, որոնք ձեռնօթ են
որպէս Սահակ-Միսրոպեան շրջանի գործ,
քիչ են թիւով և առաւելաբար կրօնա-բա-
րոյախօսական: Ասանց են, գլխաւորաբար:
Փրիւնի հոտերն ու մեկնութիւնները, Արիս-
տիդեսայ իմաստասիրի ջատագովապանքը և
Եղիշիկի ԵՍԿԺ Ազանդոսցիին պարունակած
թարգմանութիւնները Մեթոտիոսէն:

Տարակոյտէ վեր է որ եղած են բազմա-
թիւ այլ թարգմանութիւններ աշակերտնե-
րուն կողմէ, որոնք գացին Բիւզանդիոն,
Եղեւսիա կամ Աթէնք, սակայն հասած չին
մեզի:

Կրտսեր թարգմանիչներու գործը պիտի
ըլլայ հայացնել յուն մեծ իմաստասէրները
և ստեղծել աւանձին զպրոց մը, ուր, յա-
սուկ լեզուով մը, պիտի ուսուցնասիր-

ուէին, թարգմանուէին և մեկնաբանուէին
Արիստոտէլն ու Պլատոնը:

Պատմաբանական թարգմանութիւններէն
ձեռնօթ է միայն Եւստրիոսի Քրոնիկոնը:
Հասկնալի է որ թարգմանիչները նախընտ-
րած ըլլան ըլլալ իրենց ժամանակի պատ-
մագիրները քան թարգմանիչները օտար
ժողովուրդի մը պատմութեան, որքան ալ
խորունկ ծծած ըլլային այդ ժողովուրդին
գրականութիւնն ու մշակոյթը:

Աւելորդ չըլլայ անգամ մը ևս շեշտել
յայտող, թարգմանչական այս պատկառելի
արդիւնքին մեծութեան երկու երեսները.
Կատարուած ընտրութիւնը չաւազոյն աղ-
բիւրներուն, բայց մասնաւանջ զանոնք հա-
յացնելու արուեստը, պիտի ըստինք դասա-
կան յեղուի մը կաղապարին մէջ վերածուել-
ու ներթափանց, որ Ասիեցարեան թարգմա-
նիչներու Տիալուս արժէքը կը ներկայացնէ:

Վերջ

Սահակ և Մեսրոպի վերջին տարիները
խաղաղ շահցան: Սահակ կ'թղ. ստիպուե-
ցաւ դիմադրել Վառձապուհի որդի Արտա-
շէսի զէմ սարքուած դաւերուն, որոնց
մասնակից փորձեցին ընել զինքը: Ալեհներ
Հայրապետի պատասխանը արժանի է վի-
պական հերոսներու. օջիմ փոխեր իմ տկար
գառնուկս օտարի գայլին հետ՝ ըսու ան
այն նախարարներուն, որոնք կ'ուզէին տա-
նիլ զինք քս Տիգրան, բողոքելու Արտաշէս
թագաւորին դէմ և անոր գահընկէցութիւնը
պահանջելու համար:

Իրենց մաւուցբի կուրութեան մէջ, նա-
խարարնիրը Տիգրանէն բերին գահընկէցու-
թեան երկու հրամաններ. մին Արշակունի
վերջին թագաւորին և միւսը՝ Լուսաւորիչ-
եան վերջին կաթողիկոսին դէմ: Առաջինին
տեղ բերին պարսիկ մարզպան մը, իսկ
կաթողիկոսին տեղ՝ ասորի եպիսկոպոսներ:

Սահակ վից տարի ասրեցան քաշուած
կաթողիկոսական Աթոնէն, սակայն ոչ՝ իր
առաքելութիւնէն. «առօթից միայն պարա-
պէր և վարդապետութեան»: Բազբեանդի
մէջ ան շարունակից քարոզել և ուսուցա-
նել մինչև որ հրահրութիւնը կարճ միջոցի
մը մէջ վերջ գրաւ անոր կեանքին, Բլուր
գիւղին մէջ, ուր փոխադրուած էր վերջին
օրերուն, շրջապատուած վարդան, Հմայ-

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳԻՆԳԱՄԷՇԻ ԳԻԻՑԱՁՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ

ՏԱԽՏԱԿ ԵՎ ՏԱՍՆՆԵՐԿՈՒՆԵՐՈՐԿ

1. — «Մ՛հ, այսօր ձգեցի բմբուկը ասաղ-
ձագործի տան մէջ,
2. — ո՛հ, ձգեցի զայն ատաղձագործի
կնոջ մօտ, որ ինձի համար մօր մը
պէս էր, որ զիս ծնաւ:
3. — ո՛հ, ես ձգեցի զայն ատաղձագործի
ղուտարին մօտ, որ ինձի համար
պզտիկ քրոջս (նման) էր.
4. — ՚ի՛մա, ո՛վ պիտի բերէ բմբուկը
ստորերկրեան այխարհէն.
5. — ո՛վ պիտի բերէ (բմբկի) ճարիչը⁽⁹⁵⁾
ստորերկրեան այխարհէն:
6. — Էնկիզուն բուս անոր՝ Գիլգամէշին.
Իր սիրով.
7. — «Տէր իմ ինչո՞ւ կ'որոտասուես, ին-
չո՞ւ քու սիրտը հրահեղ է.

⁽⁹⁵⁾ *Sh's Ancient Near Eastern Texts*, James B. Pritchard, էջ 97:

8. — այսօր պիտի հանեմ բմբուկը ստորե-
կրեան այխարհէն,
9. — պիտի հանեմ (բմբկի) ճարիչը ստորե-
կրեան այխարհէն:
10. — Գիլգամէշ բուս անոր, Էնկիզուն
իր ծառային.
11. — «Եթէ այսօր պիտի իջնես ստորե-
կրեան այխարհը.
12. — [խօսք մը պիտի խօսիմ քեզի, եւ
սեէ խօսքիս].
13. — այգարարութիւն[ներ]ուս [լաւ ու
չայրութիւն ըրէ]:
14. — [Մի] հագուիր մաքուր զգեստ,
15. — անոնք պիտի նկատեն քեզ] իրիկ
նօրի մը.
16. — մի օժուիր թանկագին իւզով օժա-
նելիքի տուփէն,
17. — անոր բուրումէն անոնք պիտի հա-
ւաքուին քու շուրջը.
18. — մի նետեր տապալիչու գաւազան մը
ստորերկրեան այխարհի,
19. — անոնք որոնք զարնուած են տապա-
լիչու գաւազանով մը. պիտի շրջա-
պատեն քեզ.
20. — Գաւազան մը մի տոներ ձեռքերուդ մէջ
21. — ոգիները պիտի զոյգզոյն քու սոջին.
22. — հողաթափներ մի հագնիր ստքերուդ.

եակ և Համագապ Մամիկոնեան երեք եզ-
բայններէն:

Իր աշակերտները և իրեն հետեղ նա-
խարարները մարմինը մեծաթափօր հանդէ-
սով տարին մինչև Տարսիս Աշտուշտ գիւղը.
Իր ծննդավայրը, ուր հանգչեցաւ ան եկե-
ղեցիին մէջ:

Մեսրոպ վեց ամիս ես շարունակեց
Սահակի հետ սկսուած գործը, Վաղարշա-
պատի մէջ, ուր և վախճանեցաւ:

Հայոց հազարապետը ուղեց որ Սուրբին
մարմինը ամփոփուի Օշական գիւղը, որ իր
սեփականութիւնն էր: Յուզարկաւորութեան
փառաւորութիւնը Մեսրոպի վաստակին շա-
փով էր, անսահման: Նախարարներ, զին-
ուորական և աւագանի, եկեղեցական բոլոր
կարգերէն ներկայացուցիչներ և ծովածաւալ
բազմութիւն մը ժողովուրդի, եկեղեցական
բեզեցողութեամբ տարին մարմինը Վաղար-
շապատէն մինչև Օշական, ուր կը մնայ
Մեսրոպի գերեզմանը մինչև այսօր:

Որքան փառաւոր, սակայն նոյնքան

տխուր եղան Սահակի և Մեսրոպի վերջին
տարիներն ու վախճանը, որովհետև վեր-
ցած էր այլևս Արշակունեաց գահը և մա-
րած Հուսուարչի սերունդը: Անկախութիւնը
փոխած էր իր զրահը և հայ ժողովուրդի
պահպանութեան և հայկականութեան զի-
նամթիւրքը փոխած էր իր մետաղը: Յու-
նական և պարսկական դարաւոր գերիշխա-
նութեան զիմաց դժուարացած էր սուրի
յեղափոխութիւնը, բայց սկսուած աւելի
լուս, խորունկ և իրական պայքար մը, ու-
րուն զրահն էր հայոց լիզուն և սուրը՝ ազգա-
յին գիտակցութեամբ փայլած Հայու Հոգին:
Ամենէն իրական միաթմարութիւնը Աշտի-
շատի և Օշականի գերեզմաններուն զիմաց
թագաւորէ գրկուած և կաթողիկոսէ պար-
պըւած երկրին վրայ՝ Ոյրն էր պատմահայ-
րեն՝ Թորհնայիին, Ոյր մը, հայերէն զըր-
ուած առաջին պատմութիւնը պատկող, ո՛ր,
յուսահատութենէ աւելի, ռազմական նմա-
նեցաւ:

(Վերջ) ՇԱՀԷ ՎՐԻ. ՍՃԷՄԵԱՆ
A.R.A.R. @

- 23. — ձախն մի հաներ ստորերկրեայ աշխարհին մէջ,
- 24. — քու կինը, զոր կը սիրես, մի համբուրեր.
- 25. — քու կինը. զոր կ'ատես, մի գարներ.
- 26. — քու զաւակը, զոր կը սիրես, մի համբուրեր.
- 27. — քու զաւակը, զոր կ'ատես, մի գարներ.
- 28. — ստորերկրեայ աշխարհի կոծը պիտի գրաւէ քեզ:
- 29. — Ան որ կը հանգչի, ան որ կը հանգչի, նինազուի մայրը, ան որ կը հանգչի:
- 30. — Անոր սուրբ ուսերը զգեստով ծածկուած չեն.
- 31. — անոր սկահանման կուրծքը չէ ծածկուած կտաւով:
- 32. — էն [կիզուռն] ուշագրութիւն [չ]ընծայեց [իր տիրոջ խօսքին].
- 33. — [ան հայգուած էր [մաքուր զգեստ մը].
- 34. — զինքը [նկատ] տեցին իբրև նմ [դեմք].
- 35. — [անիկա օծ] ուած էր [թանկագին] իւզով օծանիւթի տուփէն.
- 36. — [անոր] բայրէն [հա]ւաքուեցան անոր շուրջ.
- 37. — [նետեցին] տապալելու գաւազան մը [ստորերկրեայ աշխարհին մէջ].
- 38. — անոնք օրոնք [գարնուած էին] տապալելու գաւազանով [չբախտան] ինչ զինքը.
- 39. — [տաւա] գաւազան մը [իր] ձեռքը.
- 40. — հողաթափ մը [հագաւ իր ոտքերուն].
- 41. — ձայն մը [հանեց] [ստորերկրեայ աշխարհին մէջ].
- 42. — իր կինը, [զոր կը սիրէր, համբուրեց].
- 43. — [իր կինը, զ]որ կ'ատէր, գարգաւ.
- 44. — [իր զաւակը, զ]որ կը սիրէր, [համբուրեց].
- 45. — [իր] զաւակը, զոր կ'ատէր, գարն [կաւ].
- 46. — ստորերկրեայ աշխարհին կոծը գրաւեց զինքը.
- 47. — ան որ կը հանգչի, [ան որ կը հանգչի] չի, նինազուի մայրը, ան որ կը հանգչի.
- 48. — [իր] սուրբ ուսերը զգեստով ծածկուած չեն.

- 49. — իր սկահանման կուրծքը կտաւով ծածկուած չէ.
- 50. — ան [չ]ձգեց [չ] էնկիզուռն ստորերկրեայ աշխարհէն վեր գալու.
- 51. — Նամ [տարը չբռնեց զինքը, հիւանդութիւնը չբռնեց զինքը, ստորերկրեայ աշխարհը [բռնեց զ]ինքը.
- 52. — չառչ պատու [տիրակը ներգալի] չբռնեց զինքը, ստորին աշխարհը [բռնեց զ]ինքը.
- 53. — մարդոց [մարտա]գաշտին վրայ ան չինկաւ, ստորին աշխարհը [բռնեց զ]ինքը.
- 54. — [. . .] [տէ]ր իմ, նինսուռն որդին կ'արտասուէ իր ծառային էնկիզուռն վրայ.
- 55. — զէպի [էկուր] էնիւրի [տաճարը], գնաց առանձին:
- 56. — աշայր [էնիւր], այն օրը որ իմ քրտուկը օտորերկրեայ աշխարհ ինկաւ,
- 57. — իմ (քրտուկ) հարիչը ինկաւ ստորերկրեայ աշխարհ,
- 58. — էնկիզուռն զոր [դիպեցի] [գանոնք] վեր բերելու, [ստորին աշխարհը բռնեց զինքը].
- 59. — Նամտարը զինքը չբռնեց, հիւանդութիւնը զինքը չբռնեց, ստորերկրեայ աշխարհը զինքը բռնեց.
- 60. — չառչ պատու [տիրակը ներգալի] չբռնեց զինքը, ստորերկրեայ աշխարհը զինքը բռնեց.
- 61. — մարդոց մարտագաշտին վրայ ան չինկաւ, ստորերկրեայ աշխարհը զինքը բռնեց:
- 62. — Հայր էնիւրը անոր բառ մը չպատասխանեց, ան գնաց [զէպի Ուր]:
- 63. — աշայր Սին, այն օրը որ իմ քրտուկը ինկաւ ստորերկրեայ աշխարհ,
- 64. — իմ (քրտուկ) հարիչը ինկաւ [ստորերկրեայ աշխարհ],
- 65. — էնկիզուռն, զոր [դիպեցի] [գանոնք] վեր բերելու, ստորերկրեայ աշխարհը բռնեց զինքը.
- 66. — Նամտարը չբռնեց զինքը, հիւանդութիւնը [բռնեց] զինքը, ստորերկրեայ աշխարհը զինքը բռնեց.
- 67. — չ [առ] պատու [տիրակը ներգալի] [չբռնեց] զինքը, ստորերկրեայ աշխարհը զինքը բռնեց.
- 68. — [մարդոց] [մարտա]գաշտին վրայ ան չինկաւ, [ստորերկրեայ աշխարհը զինքը բռնեց]:

- 69. — [Հայր Սին անոր բառ մը չպատասխանեց], [ան գնաց գէպի էրիզու:]
- 70. — «Հայր էա, այն օրը որ իմ քմբուկը ստորերկրեայ աշխարհ ինկաւ,
- 71. — իմ (քմբկի) հարիչը ստորերկրեայ աշխարհ ինկաւ,
- 72. — էնկիզուն զոր զրկեցի գանոնք վեր բերելու ստորերկրեայ աշխարհը բռնեց զինքը.
- 73. — Նա[մտարը զինքը չբռնեց, հիւանդուժիւնը զինքը չբռնեց, ստորերկրեայ աշխարհը զինքը բռնեց].
- 74. — շուայ պատուիրակը ներգալի [չբռնեց զինքը], ստորերկրեայ աշխարհը զինքը բռնեց.
- 75. — մարդոց մարտագաշտին վրայ [ան չինկաւ], [ստորերկրեայ աշխարհը զինքը բռնեց]:
- 76. — Հայր էան [երբ ասիկա լսեց],
- 77. — [ըսաւ] [ներգալ]ին՝ արխասիրտ հ[եւրոս]ին.
- 78. — «նե[րգալ, դուն արխասիրտ ներոս ...
- 79. — ծակ մը [բաց] անմիջապէս [ստորերկրեայ աշխարհին մէջ],
- 80. — որպէսզի [էնկիզու:]ի հոգին [զուրս ելլէ ստորերկրեայ աշխարհէն],
- 81. — [որ ան յայտարարէ ստորերկրեայ աշխարհի ուղիները] [իր] եզօրը»,
- 82. — ներգալ՝ արխասիրտ ներոսը, [անոաց էայի].
- 83. — հազիւ թէ ծակ մը բացաւ ստորերկրեայ աշխարհին մէջ,
- 84. — երբ էնկիզուի հոգին, հովի մը պէս, զուրս եկաւ ստորերկրեայ աշխարհէն,
- 85. — զերար զրկեցին և համբուրեցին,
- 86. — իրարու նետ խորհրդակցեցան, հաւաքելով իրարու:
- 87. — «Ըսէ ինծի, իմ բարեկամ, ըսէ ինծի, իմ բարեկամ,
- 88. — ըսէ ինծի կարգը ստորերկրեայ աշխարհին զոր գուն տեսարը»,
- 89. — «Պիտի չըսեմ քեզի, բարեկամ իմ, պիտի չըսեմ քեզի,
- 90. — (բայց) եթէ ըսեմ քեզի ստորերկրեայ աշխարհի կարգը, զոր ես տեսայ,
- 91. — նստէ (և) արտասուէ»,
- 92. — «[...] պիտի նստիմ և արտասուեմ»,
- 93. — [իմ մարմինը . . .], որուն գուն հպար, մինչ քու սիրտը կը բերկրէր,
- 94. — զարշահեմք (զայն) կը զիշատեն, (կարծես թէ) հին [զգ]եսա մը ըսար.

- 95. — [իմ մարմինը . . .], որուն գուն հպար, մինչ քու սիրտը կը բերկրէր,
- 96. — [...] փոշիով լեցուած է»,
- 97. — Ան «[զայ]» պոռաց և նետեց ինք. զինքը [փոշիին մէջ].
- 98. — [Կիզամէջ] «[զայ]» պոռաց և նետեց ինք. զինքը [փոշիին մէջ].
- 99. — «[... տեսար]», «Տեսայ»,
- 100-101. — (զրեթէ բողբոջին փնայած),
- 102. — ... տեսայ.
- 103. — ... «Կ'արտասուէ (անոր) վրայ»,
- 104. — ... տեսայ.
- 105. — ... «հաց կ'ուտէ».
- 106. — ... տեսայ.
- 107. — ... «Զուր կը խմէ».
- 108. — ... տեսայ.
- 109. — ... «Իր սիրտը կը բերկրի».
- 110. — ... տեսարը, տեսայ.
- 111. — «Էաւ [զպիտի] մը [նամն], իր բաւ պուկը մերկ է».
- 112. — ... «ապարանք կը մտնէ».
- 113. — ... «տեսարը, տեսայ».
- 114-117. — (փնայած)
- 118. — «գեղեցիկ գրուի մը պէս» (26 տող փնայած)
- 145. — «Ան որ [իցկաւ] կայմէն, տեսար (զինքը)», [տեսայ զինքը].
- 146. — «հազիւ թէ . . . երթնեք քաւուած են»:
- 147. — «Ան [որ մեռաւ] մահովը . . . տեսար» (զինքը)», «տեսայ զինքը»:
- 148. — «Ան կը հանգչի գիշերային բազմոցի մը վրայ և ջինջ ջուր կը խմէ»:
- 149. — «Ան որ սպաննուած էր մարտի մէջ, տեսար (զինքը)», «տեսայ զինքը»:
- 150. — «Իր հայրը և իր մայրը կը բարձրացնեն անոր գլուխը և իր կինը [կ'արտասուէ] անոր վրայ»:
- 151. — «Ան որուն զուկը նետուած էր արձակագաշտի վրայ, տեսար (զինքը)», «տեսայ (զինքը)»:
- 152. — «անոր հոգին չի հանգչիր ստորերկրեայ աշխարհին մէջ»:
- 153. — «Ան որուն հոգին մէկը չունէր զինքը խնամելու, տեսար», «տեսայ զինքը»:
- 154. — «Ինչ որ ամանին մէջ մնացած էր, հացի պատանիները, որոնք փոշոց նետուած էին, կ'ուտէ»:
- 155. — Տասներկուերորդ տախտակ, «Ան որ տեսաւ ամէն ինչ»:

ԱՆՈՒՇՈՒԱՆՆ ՎՐԴ. ԶԴԱՆՆԵՆ
(Վերջ՝ 17)
A.R.A.R.@

ԽՐԵՍՏՆՈՒՐԱԿԱՆՆԵՐ

Ս. Է. ՈՒԱՅԹԵՔԸՐ



Տեսութիւններ Յիւզեբրէի Մասին

և

Փաստեր Աստուծոյ Փոյսութեան

Ի՞նչ է դժուարութիւնը. մաթեմատիքական անհրաժեշտ գործողութիւնները այնքան բարդ են որ վեր բլլան ամենէն ճարտիկ մաթեմատիկոսներու հասողութեանէն. եւ կամ արդեօք լուսորտաբուսարի կազմաներու անկատարութիւնը արգելք կը հանդիսանայ որ կատարուին անհրաժեշտ չափումները, որպէսզի փորձառութեամբ ճշդուն տեղափոխութեան զանազան աստիճանները: Ոչ. դժուարութիւնը շատ աւելի խոր է: Բայց եթէ կարենայինք երեւակայնի հետախոյզ մը որ կարենար լուծել մաթեմատիքական գործողութիւններու որեւէ տեսակ եւ, անկէ զատ, ունենար երեւակայնի ամենէն կատարեալ գործիքները, նոյնիսկ այն ատեն՝ արժուի մը կայուն մէկ վիճակէն միւսին անցնիլը բանածեւել դասական բնագիտութեան եզրերով անկարելի եւ անլուծելի հարց մը պիտի մնար. եւ պատճառը այն է որ այս երեւոյթը չի կրնար նկարագրուիլ իբրեւ էլիկլորոսի մը շարունակական շարժումը միջոցին մէջ. տեսական դժուարութեան առջեւ կը գտնուինք, ինչպէս անկարելիութիւնը արտայայտելու տրամաբանական աբսիւրդ մը եւ կամ շիւնելու ութանկիւն մը՝ քանակով եւ կարկիւնով միայն:

Այս գիտին կարեւորութիւնը այն է որ անարժէք կը դարձնէ Գասսենտիի եւ Նեւտոնի բոլոր նախաննթադրութիւնները. ան

ցոյց կու տայ որ ֆիզիքական աշխարհի մէջ կան դէպքեր, զորս կարելի չէ ներկայացնել ժամանակի եւ միջոցի պատաստին վրայ:

ԳԼՈՒԽ ԼԴ.

ԲՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՏԵՍԵՒԱԼՆՈՒԹԻՒՆԸ

Հետեւաբար, ստիպողական կը դառնայ գտնել բնագանցութիւն մը՝ տարրեր դասական բնագիտութեան հետ կապուած բնագանցութեան. արդարեւ, անհրաժեշտ է որ բնագանցութիւնը դիմէ նախ եւ առաջ բնագիտութեան, քանի որ բնագիտութիւնը իմացական շրջանակն է որուն պէտք է յարմարի բնութեան մեր փորձառութիւնը: Գիտութեան զարգացումը փոխց այն հիմերը որոնց վրայ Նեւտոնեան բնագիտական փիլիսոփայութիւնը հիմնուած էր: Այս վնասը ի՞նչպէս պէտք է դարձանուէր:

Անշուշտ որ միջոցը եւ ժամանակը պէտք է իրաւագրուին այն տիրող դիրքէն զոր կը զրուէին Նեւտոնականութեան մէջ եւ պէտք է ենթակայի դիրքի մը իջնէին: Սըր Լըյոթը ետտիկվիթըն առաջարկեց բնագիտութեան axiomatisation մը. ուր կիրարկուած է այս սկզբունքը, ներմուծելով տասնըվեց «ստորհրդանշական զուգահիւրներ», որոնց միջոցաւ կարելի է արտայայտել բնագիտական բոլոր երեւոյթները. այս զուգահիւրներէն երեքը կը համապատասխանեն միջոցի երեք տարածքներուն եւ մէկը՝ ժամանակին, սակայն ասոնք կը գտնուին ճշգրիտ կերպով նոյն մակարդակին վրայ ինչ որ միւս տասնընկուսը, որոնք կը համապատասխանեն բնագիտական էություններու, ինչպէս ելքերական զորութիւն մը կամ պահ մը, մագնիսական ոյժը, եւայլն: Այս վարկածներուն շնորհիւ, որոշ իրողութիւններ, որոնք այլապէս խնդրական պիտի ըլլային, իրենց տեղը կը գտնեն իբրեւ տարրերը տրամաբանական եւ միատարր կառուցուածքի մը: Այստեղ, ելքերականութեան դասական տեսութիւնը որեւէ բացատրութիւն չունի տալիք. փոխադարձ ազդեցութեան օրէնքը կ'ըսէ թէ երկու ելքերականացած օրէնքը կ'ըսէ թէ վանեն իրենց ամբամասնիկներ զիրար կը վանեն իրենց ամբարած ելքերական ոյժին համապատասխան չափով եւ հակադարձօրէն համապատաս-

խան չափով իրենց հեռաւորութեան քառա-
կուսին. եւ այս օրէնքը ի զօրու է երբ
ամբարուած ելեքտրական ոյժերը հաւասար
են կամ ոչ: Այսու հանդերձ, անկարելի է
հաւատալ որ էլեկտրոններու ելեքտրական
ամբարումին չափ իրական հաւասարու-
թիւնը պատահական է. այս իրողութիւնը
պէտք է որ հիմնական ըլլայ բնութեան
կազմակերպութեան տեսակէտով եւ պէտք
է որ բացատրութիւն մը ունենայ: Թէ ի-
րականին մէջ որքան հիմնական եւ անհրա-
ժեշտ է այս, փաստարկութիւնը տեղի ու-
նեցաւ ուսումնասիրութեամբը ոյժերուն, ո-
րոնք իրարու կը կապեն արժաները, կազմե-
լու համար մասնիկները: Առէք, օրինակի
համար, ջրածինի մասնիկ մը, որ կազմուած
ըլլայ ջրածինի երկու արժաներէ, իւրաքան-
չիւրը՝ մէկ կերտոնէ է մէկ էլեկտրոնէ:
Եթէ երկու էլեկտրոնները փոխաստակներ,
դրութեան մէջ տարբերութիւն չի նկատուիր,
քանի որ էլեկտրոնները նման են. տիպար
այս յատկութենէն մնկնելով եւ հետեւու-
թիւններ եզրակացնելով կուանդաներու տե-
սութեան լոյսին տակ, կարելի է գուշակել
որ գոյութիւն ունի դրութեան կայուն վի-
ճակ մը, որ նուազ զօրութիւն — energie
— ունի քան անջատուած երկու արժանե-
րու զօրութիւնը. այս կայուն վիճակը կը
համապատասխանէ ջրածինի կայուն մաս-
նիկին:

Այս փաստարկութեան մէջ, ամէն ինչ
կը հիմնուի էլեկտրոններու ճշգրիտ հաւա-
սարութեան վրայ: Եթէ էլեքտրական տար-
բեր ամբարում ունենային, գաւոնք միաւո-
րող ոյժը — որ ամբողջութեամբ կախում
ունի կուանդաներու տեսութենէն — գոյու-
թիւն պիտի չունենար. եւ ասիկա ճշմար-
տութիւն է միաւորող բոլոր ոյժերուն հա-
մար, որոնք քիմիագիտութեան մէջ կոչ-
ուած են անոյնաբեւեռ կապակցութիւններ»: Այսպէս, աշխարհը պիտի ըլլար բոլորովին
տարբեր քան ինչ որ է եթէ բոլոր էլեկտրոն-
ները նման ըլլային: Ետտիւնկթընի դրու-
թեան մէջ, ոչ միայն բոլոր էլեկտրոններու
ելեքտրական ոյժի ամբարումի հաւասարու-
թիւնը էական գաղափար մըն է, այլ նաեւ
այդ ամբարումին իրական չափը, գնա-
հատուած զուտ տեսական մեթոտներով:
Սակայն նիւթը սպառած չէ բոլորովին:

Կայ աւելի խոր բան մը. էլեկտրոնները ան-
զանազանելի են տակաւին աւելի խիստ ի-
մաստով մը: Եթէ երկու էլեկտրոններ որոշ
վայրկեան մը կը գտնուին Ա. եւ Բ. կէտե-
րուն վրայ եւ վայրկեան մը վերջ՝ Գ. եւ Դ.
կէտերուն վրայ, սակարելի է ըսել թէ ե.
լեկտրոններէն ո՞ր մէկը որ այժմ կը գտնուի
Գ. Դ. կէտերուն վրայ, սակարելի է ըսել թէ
վրայ էր. որ է ըսել թէ էլեկտրոններէն իւ-
րաքանչիւրը կրնայ փոխանակել ուրիշի մը
հետ ինչ որ զանազանել կու տայ զայն.
մնայուն նմանութիւն գոյութիւն չունի, ոչ
ալ յատուկ ինքնութիւն եւ ոչ ալ անջատ
պատմութիւն: էլեկտրոնին ետութիւնը սուգ-
ուած է «էլեկտրոնականութեան» մը մէջ
զոր կը բաժնէ բոլոր էլեկտրոններուն հետ:
Փիլիսոփայական տեսակէտով, այս իր-
դութիւնը առաջին կարգի կարեւորութիւն
ունի, որովհետեւ ստիպողական կ'ընէ վե-
րաքաննել անհատականութեան սկզբունքը
տարրական մասնիկներուն վերաբերմամբ
եւ կը վերաբանայ, բնագիտութեան վերջին
յայտնութիւններուն առընչութեամբ, այն
հարցը որ այնքան ուշադրութիւն գրաւեց
Միջին դարուն՝ ընդհանուրներուն — univ-
ersaux — բնութեան մասին կամ ընդհանուր
եզրեր որոնք կը ներկայացնեն հասարակաց
հիմք անհատ իրերու դասակարգի մը:

Փոխանցումը որ կը կատարուի այսօր
դասական բնագիտութենէն դէպի յարաբե-
րականութեան եւ կուանդաներու տեսու-
թեան վրայ հիմնուած բնութեան նոր փի-
լիսոփայութիւն մը նուազ յեղաշրջական է
քան ինչ որ պատահեցաւ երեք դարեր
առաջ, երբ դասական բնագիտութիւնը
բարձրացաւ Արիստոտէլականութեան փյա-
տակներուն վրայ. սակայն կրնայ ըլլալ որ
նուազ կարեւոր չըլլայ:

Գ Լ Ո Ւ Խ Լ Ե .

ԿՈՒԱՆԴԱՆԵՐՈՒ ՏԵՍՈՒԹԻՒՆԸ ԵՒ
ԳԱՏՃԱՌԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎԱՐԿԱԾԸ

Ամենէն հիմնական փոփոխութիւններէն
մին կը պատկանի կանխասահմանութեան.
այժմ պէտք է բացատրել թէ ինչպէ՞ս, այս
վերջին տարիներուն, արժանական բնագի-
տութեան մի քանի երեւոյթներու բնու-
թիւնը կը փոխանցուի նոր գիտութեան

լոյսին տակ, ցոյց տուաւ թէ պատճառականութեան վարկածը տրեզերական արժէք չունի:

Քաջ ծանօթ է որ ռատիօճառագայթող գոյացութիւնները, որոնց տիպարն է րատիոմը, կ'արծակեն մշտական կերպով եւ ինքնաբերաբար զանազան տեսակի ճառագայթումներ: Այս ճառագայթումները կուզան գոյացութեան տրոմներու միջուկէն, որոնք, իրենց ճառագայթներու արծակումով, կը քայքայուին եւ տարբեր մասնիկներու միջուկի կը վերածուին. այսպէսով, երբ բուրմի աբում մը տիպա կոչուած ճառագայթները կ'արծակէ, տրոմը կը վերածուի րատիոմի ճառագայթումի տրոմի: Իրատիօճառագայթող գոյացութեան մը մասնիկին մէջ, բոլոր տրոմները միաժամանակ չեն քայքայուիր եւ այսպէսով, արծակումներու մշտական յաջորդականութիւն մը կը շարունակուի մինչեւ որ գոյացութեան բոլոր տրոմները այլափոխուին, processus մը որ կրնայ տեսիլ հազարաւոր տարիներ: Եթէ րատիոմի աղի կորրիկ քանակութիւն մը դրուի լուսաճաճան պատտակ մը դիմաց, ապա մասնիկները որոնք կ'արծակուին րատիոմին կողմէ կը ռաբակոծեն պատտակը, յառաջ բերելով փալիքլումները, զորս կարելի է դիտել: Այս փալիքլումները կը տեսնուին անկանոն ընդմիջումներով եւ կարելի չէ նախատեսել վայրկեանը երբ անդի պիտի ձեննան, քանի որ որեւէ միջոց չունինք գիտնալու թէ երբ րատիոմի աբում մը պիտի պայթի: Երեւոյթը, այսպէսով, կը մտնէ սպատանականութեան տեսակաւորումին մէջ եւ պէտք է փնտռենք գիտնալու համար թէ այս մասնաւոր պարագային՝ ինչ է պատանականութեան ընդմիջը: Այս բառը ունի՞ այստեղ այն իմաստը որ կու տանք իրեն թողախաղի ժամանակ. ուրիշ խօսքով, մեր անկարողութիւնը յաջորդ փալիքլումը նախատեսելու աղիներն է արդեօք մեր դիտելու եւ հաշուելու կարողութիւններու սահմանափակութեան, պարագայէս, այնպէս մը որ մեզմէ աւելի ատակ էակ մը պիտի կարենար ընել նախատեսութիւնը կամ թէ, ընդհակառակը, գոյութիւն ունի իրական եւ անխուսափելի անորոշութիւն մը, այնպէս որ երեւակայական բնագէտ մը, մարդկա-

յին տիպարի բոլոր կարողութիւններով տարած, սակայն անսահմանօրէն աւելի զօրաւոր եւ ներթափանցող, պիտի չկարենար մեզմէ աւելին ընել:

Այս հարցը լուծուեցաւ միայն ռատիօճառագայթումի մաթեմատիկ տեսութեան խոր քննարկումին արդիւնքով. այս քննարկութեան տարրական մէկ նկարագրականը տուած ենք Guthrie Lectureի մը մէջ, բանաստեղծութեան մը ընթացքին որ տունիք Լոնտոնի Ինագիտական Ընկերութեան մօտ 1942ին եւ կարելի է քննարկութեան մարտը մանրամասնութիւնները գտնել Փրօֆ. Վոն Նիւմանի Matematiche Grundlagen der Quanten-Mechanik գիրքին մէջ: Պատասխանը շատ յստակ է եւ երկրորդ կարելիութեան ի նպաստ. այսինքն թէ րատիոմի աբումի մը պայթումի պահը աննախատեսելի է ոչ միայն գործնականին մէջ, այլեւ սկզբունքով. այստեղ կը գտնենք իրական անորոշութիւն, անակոտորէր պատճառականութեան վարկածին: Քանթի կարծիքը թէ վարկածը մտածողութեան անհրաժեշտութիւն մըն է՝ այսպէսով վերջնականապէս ջրուած է. եւ այս իրողութեամբ հարուածային օրինակ մը կը տրուի մեզի որ բնագանցական աֆոմները կախում ունին դիտուած իրողութիւններէն: Նոյնիսկ եթէ ընդունինք թէ գիտութեան հիմնական յղացքները — պատճառ, կարգ, յարաբերութիւն, նոյնութիւն, դաս — բնագանցական են, ասոնք չեն կազմեր ցանալողութիւն մը, որքան ատեն որ անոնց պարունակութիւնը լեցուած չէ փորձառութեամբ:

Թէեւ րատիոմի աբումի մը պայթումին պահը աննախատեսելի է, սակայն պէտք չէ ենթադրել որ այս երեւոյթը բացարձակապէս անկախ է որեւէ օրէնքէ: Օրէնքի գոյութիւնը ակնբախ կ'ըլլայ երբ նկատի առնուի րատիոմի աղի սահմանափակ քանակութիւն մը, միլիոնաւոր տրոմներ պարունակող. տրոմներու որոշ համեմատութիւն մը, որոնք տակաւին պայթած չեն տարւոյն սկիզբը, կը պայթին տարուան ընթացքին. եւ այս կոտորակը միշտ նոյնն է, ինչ որ ըլլայ ընտրուած տարին, եւ ան յատկանիշն է րատիոմ տարրին. իրականին մէջ այդ կոտորակն է 4.1×10^4 . այս թուանշանէն մեկնելով, կարելի է հաշուել որ

րատիոսի արուսի մը կեանքին միջին տեւո-
ղութիւնն է 2440 տարի: Ահաւաստիկ սրա-
քիսքիկ կանոնաւորութեան օրինակ մը,
ինչպէս նշեցինք արդէն իւր. Գլուխին մէջ:

Գ Լ Ո Ւ Խ Լ Ջ.

ԱՆՈՐՈՇՈՒԹԵԼՆԸ ՍԿԶԲ ԻՆՔԸ

Վերջերս բանածնուած կուսակցականներու
ընագիտական տեսութեան մէջ, հեռագի-
տական մարմիններու ընթացքին եւ ման-
րադիտական մարմիններու ընթացքին միջեւ
նշմարուած տարբերութիւնները, որոնց մա-
տին խօսեցանք իւր. Գլուխին մէջ, կը ցցուին
ամէն բայլափոխի. Այս տարբերութիւննե-
րէն կարեւոր է մը կրնան գտնուիլ յղացքի
փոփոխութեան մէջ, զոր անհրաժեշտ նկա-
տեցինք մտցնել մասնիկի գաղափարին մէջ:
Մասնիկը, Նեւտոնի ընագիտական փիլիսո-
փայութեան մէջ, հասարակ նիւթի մասնիկ
ընէն էր, ննթադրուած անհոնտրէն սեղմ
չափերու մէջ. ամէն վայրկեան, ան ունէր
որոշ դիրք մը միջոցին մէջ եւ յստակ արա-
զութիւն մը. մաթեմատիկայի լեզուով,
շարժուն երկրաչափական կէտ մըն էր
Կուսակցականներու տեսութիւնը, սակայն, ցոյց
տուաւ որ դժուարութիւններ կան երբ ու-
զենք նոյն ատեն առարկայի մը վերագրել
որոշ դիրք մը եւ որոշ արագութիւն մը.
կարելի է այս խնդիրը բացատրել երաժըշ-
տութեան նմանութենէն առնուած օրինա-
կով մը:

Երեւակայինք փորձառական մերենակա-
նութիւն մը, ուր երգեհոնի խողովակ մը,
որ հպումով մը կը գործէ, երաժշտական
ձայն մը կ'ալծակէ, այնպէս մը որ ձայնը
կ'արձակուի երբ հպումը կը կատարուի եւ
կը դադրի անմիջապէս որ ձգենք հպումը:
Երեւակայինք զուտ նշանածայն մը եւ եւ-
թադրենք որ թրթռումս արագութիւնը կամ
յաճախութիւնը — որ կ'որոշէ բարձրու-
թիւնը — կ'արտայայտուի Վ գրովը, շատ
ցած՝ ձայնաշարին մէջ, այնպէս մը որ իւ-
րաբանչիւր երկվայրկեանի թրթռումներուն
թիւը յարաբերաբարք տկար ըլլայ: Արդ,
անգամ մը որ փորձը կատարուի, հարցը
թէ «ո՞ր տեղիտ երկվայրկեանին Վ յաճա-
խայնութիւն ունեցող ձայնը արձակուեցաւ»
չի կրնար յստակ պատասխան մը ստանալ,

բանի որ ձայնը իրականին մէջ կը տեւէ
ժամանակի այն երկարութիւնը որ կը չափէ
հպումին տեւողութիւնը. Ստանալու համար
որոշ ձայնանիշ մը որոշ երկվայրկեանի մը,
կարելի չափով, ամփոփելը անոր տես-
ղութիւնը, որքան որ կարելի է դադրեցնել
լով մեր հպումը երկվայրկեանի կոտորակի
հաւասար ժամանակ մը հպելէ ետք: Այս
ծեւով, կրնանք արձակման ժամանակի մա-
տին մեր դատումս յստակութիւնը աւելցնել.
բայց այսպէս ընելով, կը կրճատենք թրթ-
ռացումներու ընթացքը. եւ եթէ երեւա-
կայինք որ ձայնանիշը այնպէս մը կրճատ-
ուած ըլլայ որ ոչ իսկ մէկ ամբողջական
թրթռացում մը տեղի ունենայ, ձայնը այ-
լեւս ականջին որեւէ յստակ բարձրութեամբ
ձայնի մը զգայութիւնը չի տար. կարելի չէ
այլեւս նկարագրել զայն իրրեւ Վ յաճա-
խութիւն ունեցող ձայն մը: Այսպէս, եր-
կու պահանջները՝ որ ձայնը իլլէ որոշ պա-
հու մը եւ որոշ բարձրութեամբ մը իրարու
անհաշտ են. որքան ձայնանիշը մօտնայ
վայրկեանականին, այնքան նուազ յստակ է
ձայնը:

Խնդրոյ առարկայ բոլոր որակները ճշ-
գրիտ կերպով եւ նոյն ատեն որոշելու ան-
կարելիութիւնը յատկանիշն է բոլոր երե-
ւոյթներուն, որոնք, երաժշտական ձայնա-
նիշներուն նման, կախում ունին շրջանա-
կածեւ ալիքային շարժումներէ. եթէ ու-
զենք որոշել թրթռացումին կամ յաճախու-
թեան արագութիւնը, այն ատեն պէտք է
դիտել յաջորդականութիւնը շրջանակածեւ
ալիքաւորումներուն ժամանակի զնահա-
տելի միջոցի մը մէջ եւ, հետեւաբար, ան-
կարելի է որոշել երկվայրկեան մը իրրեւ
«երկվայրկեանը ուր չափը կատարուեցաւ»:

Արձակական ընագիտութեան մէջ կը հան-
դիպինք միշտ նոյն անյաղթահարելի դժուար-
ութիւններուն, երբ անհրաժեշտ ըլլայ լրա-
տակ բանածնուած մը կատարել եւ պատ-
ճառ կ'ըլլան տեսակ մը անորոշութեան
կամ անյստակութեան որեւէ սահմանումի
պարագային, անորոշութիւն մը որ ըն-
դունուած է այսօր իրրեւ մասը բնութեան
բոլոր տարրական երեւոյթներուն: Կարելի
է ցոյց տալ որ ֆիզիքական բանակութիւն-
ները կ'ընկերանան իրարու զոյգ զոյգ ընդ-
հանրաբար, որպէս որ յստակութեան յա-

Ս.ԿԱՄԱՅ ԱՆԳՐԱԿԱՐԶՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՐԿԻ ՄԸ ԵՒ ԳԻՐՔ ՄԸ. — Մարդը՝ Լորէնցո Կոզի(*), շատերու ծանօթ Ն. Սահակ Կոզեան: Գիրքը՝ «Հայոց Եկեղեցին»: Օտարունակն է նոյնքան օտարոզի հեղինակի մը կողմէ գրուած այս գիրքը, հակառակ իր որոտուել անունին, մեզի չի պատկանիր, անվաւեր ծնունդ մը եղած ըլլալուն համար անտարկոյս: Միւս կողմէ սակայն չարափառ այդ հատորը իր ստանձնած տխուր դերով, անգամ մը ևս եղծելու և այլանդակելու հլած է մեր քրիստոնէական մաքուր հաստքին հիմն ու Կզի և մեր եկեղեցական ու Կոզային պատմութեան ճշմարտութիւնը:

Ըստ ս'Ալումպէրի, արդար և յարգալից խօսքի և դատաւի նկատմամբ մարդիկ շնորհակալութիւն և ակնածանք պարտին աւնենալ: Եթէ եղածը արդար է բայց նուազ յարգալից լիկ յարգանք: Սակայն այն պարագային երբ դատունները կը վերաճեն նախատինքի և անարգարութեան, պէտք է լռել միտյն: Լորէնցո Կոզիի Հայոց Եկեղեցին գործին նկատմամբ մենք ի վիճակի չենք պահելու այդ բեղմնաւոր լուծութիւնը, որովհետեւ դատուողն ու դատապարտուողը լիկ անձ մը չէ, այլ Հայ եկեղեցին, որ մեր ժողովուրդի հոգիին գերագոյն ստեղծագործութիւնն ու արտայայտութիւնն է:

Ի՞նչ կը հետապնդէ Լորէնցո Կոզին իր այս հատորի պատր մտայնութեամբ: Այն ինչ որ տասնհինգ դարերէ ի վեր ըսել ուզած են վատիկանի հաւատաքննիչները, իբր թէ փաստելու համար թէ Հայ Եկեղեցին առաքելական չէ, թէ ան հեռացած է ուղղափառ դաւանանքէն, և մանաւանդ՝ հազած ըլլալով իր անկախութեան և Կոզային եկեղեցիի պատմուածքն, հղծած է քրիստոնէական հաւատքը և հեռացած ճշմարտութիւնէ: Բաւերու գոյզն տարբերութեամբ, Լորէնցո Կոզին կը յանկերգէ այն՝

(* Մեր ընթերցողները թող չգարմանան, գիտնալով թէ Ն. Ս. Կոզեան ծանօթ է վատիկանի և օտար շրջանակներու մէջ Լորէնցո Կոզի անունով: Թէ ի՞նչ է իմաստը կրկնանուն այս խառնուրդին, ասոր պիտի անդրադառնանք յետոյ:

ելլում մը առաջինին ճանաչումին մէջ՝ պատճառ կ'ըլլայ յատկութեան նուազեցումի երկրորդի ճանաչումին մէջ:

Մասնաորաբար, կարելի չէ յատկանշել նոյն ժամանակ և ճշգրտորէն դիրքը և արագութիւնը էլեկտրոնի մը. և այսպէս, էլեկտրոնները, ինչպէս տիեզերքը կազմող միւս տարրերը՝ բրոսոն, բոլիւրոն և այլն, մասնիկներ չեն, ևետոհեան իմաստով. եթէ ասոնց դիրքը ճշգրտորէն յատկանշուած է, կարելի չէ գիտնալ արագութիւնը. և հակադարձաբար, երբ ճշգրտորէն ծանօթ ըլլայ արագութիւնը, այն ատեն կարելի չէ տալ էտիթեան դիրքը: Սյս անորոշութիւնը կը պակսի և կ'ըլլայ բոլորովին արհամար-

հելի քանակութիւն, եթէ խնդրոյ առարկայ ըլլայ նիւթի կարելոր քանակութիւն մը, կազմում մը մեծ քանակութեամբ բրոսոններէ և էլեկտրոններէ. և հիւս թէ ինչու բնաւ մտածուած չէր այս մասին մինչև այն օրը, երբ ֆիզիքական հետախուզութիւնը մտաւ արտի բնագաւառէն ներս: Սակայն բնութեան մասին մեր բոլոր գաղափարները, իրենց սկզբնաւորութեան, արդիւնք էին խորացուցային առարկաներով փորձարկութեան. և հիւս որ, հետեւաբար, հարկադրանքին առջեւ ենք վերաքննելու այս գաղափարները և թերեւս փոփոխութեան ենդափարները և թերեւս փոփոխութեան ենթարկելու զանոնք, աշխարհը կազմող տարրերու մեր նոր ճանաչումին հետեւանքով:

Թրգմ. ՇԱՀԷ ՎԱՐԴԱՊԵՏ

(Շարունակելի՝ 16)

ինչ որ 1936ին Ն. Վ. Հացունին և 1947ին կարտինայ Աղաճանեանը փողերգեցին. սա տարբերութեամբ, որ առաջիններու նուազը միտքերը բազմազ ևսզ մըն էր, իսկ Ն. Կոզիինը՝ միշտ կրկնուող, անսկիզբ և անվերջ եսալէլ մը, անսպասին տողատացները պարտութեան մտանելու սասիճան:

Լորէնցո կոզիի փայտ սուրը կը ճօժի Օրմանեան Սրբազանին դէմ, սակայն զայն իբրև կը փորձէ Հայ Եկեղեցւոյ սրտին մէջ: Թէ ի՞նչ բաներու արդիւնք է իր և նմաններու այս սխն ու մտխանքը, նախ Օրմանեան Սրբազանի և ապա Հայ Եկեղեցիի դէմ, լուսաբանութիւններու շին կարօտիբ լատինականութեան փարտիբ մանչ շուզող Հայ Եկեղեցւոյ և ժողովուրդի հարազատ զաւակներուն համար:

Ինչպէս յիշեցինք, նոր չէ հղանակը, հետևաբար նոր պիտի չըլլան նոյնպէս մեր ըսածները այս առիթով, Հայ Առաքելական Ս. Եկեղեցւոյ հակաաղորդներուն դէմ: Որքան ատեն որ այսպիսիները չեն յազնիր անարգար, հետևաբար անօգուտ յարձակումներով նորոգելու հերքուած առարկութիւնները և կրկնելու անճիշդ վկայութիւնները, անառաքելու և դատարեանելու Հայ Եկեղեցին, մինք ալ մեզի պարտք կը նկատենք, յանուն ճշմարտութեան և արդարութեան, պաշտպանելու մեր Եկեղեցին, արգիլելու համար այն ամբարիշտ ու կարկամ ձեռքերը, որոնք կը փորձեն մուր քսել անոր դարաւոր մարտիրոսութեան սպինիերով պսակուած ճակատին:

Գիտնալով հանդերձ թէ Հայ Եկեղեցւոյ առաքելականութիւնը և ուղղափառութիւնը պաշտպանութեան և ջատագովման շին կարօտիբ, բայց որովհետև զայնթակութիւններ ստեղծելու և միտքեր պղտորելու նոր և անխիղճ ճիգեր ի գործ կը դրուին, պատմական աւանդութիւնը, Աւետարանի ոգին, ուղիղ հասկացողութիւնը և մեր Սուրբ Հայրերու դասնութիւնը այլայլող և զանոնք թիւր մեկնութիւններով ներկայացնող, անհրաժեշտ կը նկատենք անգամ մը ևս, հրապարակ նետուած թիւրմտացութեանց և շարժմանց դէմ ուղիղ յայտարարել և սխալ վերագրումները ցրուել:

Լորէնցոյի հատորը կը բացուի Օրմանեան Սրբազանի դէմ մաղձաբաշխ և անլուր որակումներով, զորս իբրև նախաճաշիկ կը հրամցնէ մեզի հեղինակը: Անքանի մը նմայնիբ անոնցմէ, կրճոս, կոյր փառասէր, ուրացող, Համիթի սիրիլիմ, անքարեբ հոյ արիւնքիմ նկատմաբ, կեղեքիշ եւ դաւանան ազգիմ: Իբրև պատմաբան, ստախոս, խեղաքիւրիշ, առասպելապատու, հացի սեղ քար եւ ձուկի սեղ օձ առող մը: Այս ասուելի որակումներէն անդին, սակաւին գրքին իւրաքանչիւր էջին վրայ կը հետանայ այն անմարդկային ոգին, որ կը գարշահոտի և կը լեղուանայ, երբ Լորէնցոն բանաձեւել կը փորձէ իր ըսելիքները Օրմանեան Սրբազանի և Հայ Եկեղեցիի նկատմամբ: Վերի դժոխածին սրակումներով արարածը գոյութիւն չունի անշուշտ մեր պատմութեան մէջ, անիկա յղացումն ու ծնունդն է Լորէնցոյի սուղեղին միտին, համաձայն իր պատկերին:

Քանի որ Լորէնցոյի գրքին զլիւսուոր առարկան Օրմանեան Սրբազանն ու իր գործը կը կազմեն, մեր ըսելիքները այս վիժած հատորի մասին ըսելէ առաջ, բանոնք փակագիծը, հակիրճ կերպով ըսելու համար թէ ո՞վ է Օրմանեան ըսուած հրեական և ո՞վ՝ զինք կացահարել փորձող ագաւաը:

Օրմանեան Սրբազանը իբրև հանճարեղ միտք և բազմակողմանի կարողութիւններով ժառուած անձնաւորութիւն, ինչպէս նաև կազմակերպչական տաղանդով շնորհազարդուած կեղեցական, իր առանձին տեղն ու գերը ունի վերջին շրջանի մեր Եկեղեցական և ազգային կեանքին մէջ: Հատորներ անբաւական պիտի գային եթէ փորձէինք թափանցուած ընել բազմազոյ այս արժանիքին, որուն գործն ու գիբը անցնող ժամանակին հետ փոխանակ տօգունելու, աւելի կը մեծնայ ու կը պայծառանայ, իր վրայ նետուած քարերը վերածելու սասիճան անգին գահարներու, անոնց մով հիւսելու համար պսակը իր ճակատին:

Օրժանեանի կեանքին յաակունչական առաջին կէտը իր Եկեղեցին փոխելն է, լատին բարձրագոյն և ամբողջական կրթութեան տիրանալէ, անոր թոփոնցելէ և լատագոյն ապագայի մը կանչուած ըլլալու բոլոր հուանականութիւններէն յետոյ, իր այս արարքը, անկեղծ ոգիի և ճշմարտութեան ուղիէն առաջնորդուողի տրիպարը կը յառնանէ իր մէջ, ինք ևս կը խոստովանի, թէ պատճառները որոնք առիթը հանդիսացան իր դարձին, ուրիշ բաներ չէին, բայց Հոռովմէադաւանութեան քաշկասուք պատճառաբանութիւնները, նախապաշարեալ տեսութիւնները, այլընդարայ ժկկնութիւնները, քմածին եզրակացութիւնները, սեփական փաստերու տկարութիւնները, Աւետարանի վկայութեանց կամոյսական մկկնութիւնները, Սուրբ Հոբց խօսքերը սուստմիտով և զեղչուսմիտով իրենց մտքին բռնազբօսելու կերպերը, օտարացնող և նուրիչ ազդակները և բռնադատեալ միջոցները, որոնք անմանօթ չեն պտտմութեան օտանողին, պատճառներ պիտի ըլլային իր հետացումին: Օրժանեանի նման անկեղծ և հանճարեղ միտք մը բնական է թէ պիտի չկրնար հանդուրժել այս շինուած պարտադրանքներուն, և առիթ մը պիտի փնտռէր լուսաւորելիքի մը յանգեցնելու համար ինքզինքը, որդեգրելով Հայաստանեայց իր Մայր Եկեղեցիի հնօրեայ, ճշմարիտ, վճիռ և ազատատիտ սկզբունքը:

Հասունեանով ստեղծուած պայծարը և Ռեվիտուտիօնը, այդ բարեգէպ առիթը հայթայթեցին իրեն, մղելով զինքը գրելու իր Le Vatican et les Armeniens հատորը, որ իր մտքին ու խղճին նախախաչարիք հոգեփոխութիւնը պիտի բերեղոցնէր: Հետևաբար ծծծողելի պիտի ըլլար ըսել թէ իր գարձը կրթքի, շահադիտութեան և փառասիրութեան մղումներէ առաջնորդուած արարք մըն էր(*): Հստգտանքը շատ յանտանական նկատումներու խողովակով իր մողձը թափել կը փորձէ ամէնէն մտքօր ջոնքերու և շարժառիթներու հալցցին մէջ: Քաջ և իր համոզումներուն անկեղծութիւնը ունեցող հոգին կը շարժի համաձայն իր խղճին և գիտակցութեան:

Իրբև բարձրաթափ իկեղեցական, բազմանմուտ օւսուցիչ, պերճախօս քարոզիչ, մեծ մտանազիք, անխոնջ գործիչ և ժամանակին պահանջները ըմբռնող և նախատեսող վարչազէտ, Օրժանեան իր ժամանակի բացատիկ և անհասարկի մարդը եղաւ իրբև ուսուցիչ՝ գարաց ստեղծեց, իրբև պատմարան՝ գլեց ու անցաւ ամէնքը: Եթէ Սուրբ Մկարոպ, գիբիբու գիւտով, հայ հոգիին իմաստը օւրուազերելու միջոցը գտաւ, կոմիտաս Հայ Երաժշտութեան գիւտը ըրաւ և Անգրանիկ մեր օրբուտ ազատմաննչեց ու յայտնարբերց, ի հեճուկս քրիտոնէութեան ոգին և տարազը եղծող ամանագութիւններուն, որոնք ճշմարտութիւնը և իրաւունքը իրենց սեփականել կ'ուզեն միայն:

Կարնոյ իր առաջնորդութիւնը կը գուզագիպէր Ռուս և Թուրք պատերազմի վաղորդայնին, իսկ Պատրիարքութիւնը՝ 1896ի անաւոր օրբերուն: Դիւանագէտ և գաղտնազուսպ Օրժանեան մը միայն պիտի կրնար մեղմել շարքերները, գարմանել վէրքերը և առաջնորդել անասյթաք Հայ Եկեղեցւոյ և ժողովուրդի նաւը ժամանակի գերը և խաւթերու ընգձէլէն, իր ամբողջ ոյժով թուժը կանգնելով յախուան խարակներու և խաւթերու ընգձէլէն, իր ամբողջ ոյժով թուժը կանգնելով յախուան և անկշտադատ ձգտումներու և անիմաստ ու փաստակար ձեանարկներու, իր կեանքին իսկ գինովը:

Լորէնցօ կոգիի նման հասարակ տծպարտրներ ի վիճակի չեն տեսնելու և գնահատելու Օրժանեանի գործը, և կը փորձուին կարք մը խամածիկներու վկայութիւն-

(*) Ի՞նչ բացատրութիւն կ'աւզէ տալ Լորէնցօն, Օրժանեանի կեանք և անկէ առաջ ու վերջ Հայ Եկեղեցւոյ մայրենի ժոցը գարձողներուն համար: Անոնք ալ Պատրիարք կամ կաթողիկոս ըլլալու կուզային:

ներով փոքրելու այն հսկան, որուն այնքան հրախտապարտ են Հայ Եկեղեցին և ժողովուրդը: Մեր պատմութեան հետագայ դէպքերը, իրենց ախուր ու ողբերգական իրացումներով, ցոյց պիտի տային թէ որքան իրաւունք ունէր խոհեմագործ Օրմանեանը, որ հասարակ փառասէր ժը ըլլալէ աւելի, ինչպէս կը կործէ Լորէնցոն, ուղեց իր գործը փառաւորել: Փառամոլութիւնը ախա մըն է, սակայն փառասիրութիւնը, իր գործին արդիւնքը վայելիլ ուզելու արդար ձգտումը, մղիչ ոյժն է բոլոր մեծ և աստուածային հրայրքով լեցուած հոգիներուն, կեանքը արժեքիլ և ապրիցնել գիտցող մարդերուն:

Օրմանեան ժամանակի և ճշմարտութեան մարդը եղաւ հաւասարապէս: Իր հրմառութիւնը, բազմակողմանի կարողութիւնները և գէպի գործն ու ճշմարտութիւն իր ձգտումները գինք կ'ընէին բոլոր ժամանակներու մարդը և ճշմարտութեան սպասարկուն: Անիկա բնաւ չգոհացաւ ճշմարտութեան վերացականութեամբ, ոչ ալ ինքզինքը փոքրեց ժամանակի անմիջական կարիքներով: Ժամանակն ու ճշմարտութիւնը գիտցան հաւասարակշռուիլ իր մէջ, վերածելու համար գինքը այն իմաստուն անտեսին և հաւասարակշռութեան, որ գիտէր ժամանակից ժամանակ թափանցելու:

Լորէնցոն, ապացուցանելու համար թէ Օրմանեան Սրբազանը իրրե պատմագիր կ'անտեսէ ճշմարտութիւնները, խեղաթիւրելով իրը թէ պատմական տաւալները, վկայութեան կը կանչէ մեծաւ մասամբ կուսակցական և Հոռովմէտաւան հեղինակներ, որոնցմէ առաջիններուն խճճանքները անկողմնակալ դատումներու արդիւնք ըլլալէ աւելի, Օրմանեանի քաղաքական ուղղութեան կը վերաբերին: Իսկ գալով Հոռովմէտաւաններուն, անոնք Լորէնցոյի եղանակէն զատ ուրիշ երգ չեն գիտեր երգել, երբ հարցը մանաւանդ դաւանաբանական խնդիրներու վերաբերի: Վերոյիշեալ վկաներու ցանկը ինքնին կը բաւէ, կարենալ ըսելու թէ Օրմանեանի քննադատները անձնական տեսակէտներու և ուղղութիւններու ծառայողներ են, և Լորէնցոն զանոնք վկայութեան կանչելով, ոչ միայն կը սկստացնէ իր գործը, այլև ցոյց կուտայ իր հասարակ անպարտ ժը եղած ըլլալու փաստը: Աւելին՝ առկաւին անոնց ըսածին և Լորէնցոյի հասկցածին մէջ, ըստածները ճիշդ կերպով հասկնալ ու կիրարկել չուզելու սկզբամտութիւնն ու շարութիւնը կայ, զոր այնքան ախորժակով և արածօրէն իրեն կը սեփականէ Լորէնցոն:

Օրմանեան Սրբազանի գործին և Հայաստանից Եկեղեցոյ առաքելականութեան և ուղղափառութեան մասին մեր խօսքը ըսելէ առաջ, փակագծով մը կ'ուզենք յառաջաբանել թէ ինչպէս կը վերբերուին պատմական ճշմարտութիւնները: Անցեալէն մեզի եկող երկու կարգի գլխաւոր յիշատակարաններ կան առհասարակ, նիթաական տաւալներ և կեանքի կործիր թիւը կազմող կենդանի իրադարձութիւններ: Առաջին շարքին մէջն են քանդակներ, պապիրոսներ և մագաղաթներ, որոնք անցեալի հարստութիւնը կը կազմեն և կը պատկանին ամէնուն անխախտ: Իսկ երկրորդը՝ մասածումը, տեսիլքը, կեանքն է անցեալին, որ կը պատկանի որոշ ազգի մը միայն: Հայ Եկեղեցոյի և ժողովուրդի պատմութիւնը յիշատակարաններու շարք մը ըլլալէ առաջ, կենդանուի տարաբանութիւնն է ճշմարտութեան: Հայ Եկեղեցին ինքն է գերագոյն փաստը իր քրիստոնէական մարտիրոսութեան, ճշմարտութեան և առաքելականութեան, եթէ նոյնիսկ պակսէին բոլոր յիշատակարանները:

Յիշատակարանները խօսեցնելու համար պէտք է կեանք տալ անոնց, վրասնոր յիշատակարանի մը հոգին զայն ներշնչող միջավայրին մէջն է, կեանքին, անոր արտասայտութեան ոգիին և գեղեցկութեան մէջը: Հայ մարտիրոս Եկեղեցին ունի իր վրայ Տրսուտի պատկերին դրոմբը, Աւետարանի թրթուացող շունչը, հետևաբար գերագոյն առաքելութիւնը: Հայ Եկեղեցոյ ծոցին մէջ կը շնչեն և կը ըսուին ոչ միայն թագէտս և Բարթողիմէոս նախալուսաւորիչները Հայաստանից աշխարհին, այլ նաև գունդք առաքելոց, իրենց աշխարհին բերած կեանքի և հոգիի արտասուչ

գեղեցիկութեամբ: Իսկ ովքե՞ր տիրապետած են Հաովմէական Եկեղեցիին մէջ, թող
չափազանցութիւն չնկատուի ըսելու, յարուցեալ կեսարներ, տիրակալութեան սգիով
վիճակներուն տիրապետել ուզող տշխարհակալներ, ամէն օր Յիսուսը նոր ձեւերով
խաչել փորձողներ, գլխիվայր խաչուած ուսանողութեան Պետրոսին հետ:

Պատմական քննադատութիւնը չի կրնար գտնել ըլլալ քննելով միայն գրաւոր
աղբիւրները և վկայութիւնները, եթէ վկաներու կեանքով չլուսաւորուի պատմու-
թիւն ըսուած կրկէսը: Մեր պատմութիւնը առասպելներու և սուտերու շարք մը չէ,
այլ տեսիլքի, արիւնի և մարտիրոսութեան սրբանք: Աւետարանը սրբազան քան-
ձանակն է եղած հին և նոր ժողովուրդներու: Հրեան, Ասորին, Եգիպտացին, Յոյնը,
Հաովմէացին, Պարսիկը, գրած են հոն իրենց ունեցածներէն, մին իր օրէնքն ու
բարոյականը, միւսը իր իմաստասիրութիւնը, ուրիշներ իրենց մտքի և սրտի քան-
քարները: Սակայն ո՞վ կրնայ ժխտել թէ ազգերու այս աղոյնացումին մէջ Հայ ժո-
ղովուրդը Աւետարանին նուիրեց ինչ որ ունէր, զգոյիւ չափ զկեանս իւրս:

Ճիշդ է թէ պատմութիւնը, ինչպէս երէկ այնպէս ալ այսօր, բարգաւաճ կրկիր
մըն է, զոր մարդիկ իրարու ձեռքէ յափշտակել կը ջանան: Սակայն միտումնաւոր և
նախապաշարեալ մարդը իրաւունք չունի գրելու պատմութիւնը, իր մտքին մէջ իր
կողմէ գետեղուած սխալ նախադրեալներու եզրակացութեամբ:

Լորէնցոս միամտօրէն կործանել կը կարծէ Հայ Եկեղեցւոյ առաքելականու-
թիւնը, Օրմանեանի կողմէ փաստորկուած, հիմնուելով Մալխասեանցի վկայութեան:
Սակայն Մալխասեանց ուղղակի չ'ըսեր թէ Օրմանեան Հայ Եկեղեցւոյ առաքելակա-
նութիւնը սուտի վրայ կը հիմնէ, այլ, յետէ ուրիշ Եկեղեցիներ ստերի վրայ են
հիմնուած իրենց առաքելականութիւնը՝ ինչո՞ւ չենք կարող նոյնը անել և մենք:
Օրմէ կը հետևի թէ Մալխասեանց, Օրմանեանի հետ միասին, սուտ կը նկատէ միւս
Եկեղեցիներու ալ առաքելականութիւնը, և անոնց կարգին՝ Օրմանեանի գործածած
մեթոսը մեր Եկեղեցիին համար:

Հոս ընդհանուր կերպով, բայց վճռականօրէն, պէտք է ըսել, թէ Լորէնցոյի
հասարը լեցնող ոչ մէկ մէջբերում, Օրմանեանի ըսածներուն հերքումը փորձող,
բանի մը կը նմանի: Վերէն ու վարէն մկրատուած և ամբողջութենէ մը բաժնուած
կցկտուր այս վկայութիւնները հանդէսին պատշաճ զգեստ չունենցող հրուիրեալներու
կը նմանին, զիրենք դիտողներու գարմանքին աւարկայ:

Տաղակալի ըլլալու չափ զուարճալի պիտի ըլլար եթէ կորենայինք հոս թուել
այն խայտարեղէտ մէջբերումները, որոնց ստուար մասը սարէն ու ձորէն հաւաքուած
նորագիրներու կը նմանին, սմանք աակաւին անչափասաս, ուրիշներ գերուած և
մեծ մասը զինուարութեան անընդունակ: Զարմանալին իր ձեռնածուի հոգերանու-
թիւնն ու մեթոսը չէ, ի վերջոյ ասիկա իր արհեստն է. ասորօրինակը այն միամտու-
թիւնն է, որով ապակիի այս կտորուանքներուն գոհարեղէններու արժէք տալ կ'ուզէ
Լորէնցոս, կարծելով թէ անոնց չարաչար գործածութեամբ կը հարստանայ իր գործը:

(Շարունակելի՛ 1)

ԽՄԲ.



Ս. ՅԵԿՈՒԹԻ ՆԵՐՍԷՆ

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Ք

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Կիր. 1 Յուլիս. — Տօն Կարօղիկէ եկեղեցւոյ Ս. Էջմիածնի: Օրուան շնորհաւար Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ՝ ժամարարն էր շոգը. Տ. Անուշաւան Վրդ. Ջլշանեան: Էջայր մերձէն առաջ կատարուեցաւ Էջայրապետական Մարդիանքս, շնորհապատուութեամբ Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Եպս. Ի. — Կէտօրէ վերջ. Մայր Տանարին մէջ կատարուեցաւ Վեղապատուան: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Նորայր Եպս.:

● Կիր. 8 Յուլիս. — Բարեկեցեալ Ս. Լուսարարի պահոց: Ս. Գատարազը մատուցուեցաւ Ի Ս. Յարութիւն, մեր վերնամասարն մէջ, ժամարարն էր շոգը. Տ. Յովեթ վրդ. Մամուր:

● Աւր. 13 Յուլիս. — Ս. Լուսարարի նախատեսակին Ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Սուրբ Արքեպս.:

● Եր. 14 Յուլիս. — Ս. Գրիգոր Լուսարարի ճեղարաց զիտի առնին առիթ, Ս. Գատարազը մատուցուեցաւ, ըստ սովորութեան, Մայր Տանարի Ս. Մակարայ մասարն մէջ, ժամարարն էր շոգը. Տ. Արշակ Արք. Խաշատուրեան:

● Կիր. 15 Յուլիս. — Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Եպս. շնորհապատուան պատարագեց Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ:

● Գշ. 18 Յուլիս. — Թարգմանչաց նախատեսակին Ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպս.:

● Եշ. 19 Յուլիս. — Ս. Թարգմանչաց վարդապետաց մեք Սահակայ Ս. Մետրապոլիտ (Տօն ազգային): Ըստ սովորութեան, Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց Ս. Թարգմանչաց վարդարարն առած. Տեսուչը՝ շոգը. Տ. Փանոս Արք. Աւետիքեան: Ս. Գատարազն ետք, Գերշ. Տ. Նորայր Եպս. նախագահեց օրուան յատուկ հոգեհանգստեան պաշտամունքին:

● Եր. 21 Յուլիս. — Նախատեսակին Ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Սուրբ Արքեպս.:

● Կիր. 22 Յուլիս. — Գիւն Տիղոյ Ս. Աստուածածնի: Ս. Գատարազը մատուցուեցաւ Գեթեմաճանի Ս. Աստուածածնայ Տանարին մէջ, Տիրամար Ս. Գերեզմանի վրայ՝ ժամարարն էր շոգը. Տ. Յովոր վրդ. Վարդանեան: Երթ աւ դարձի թափօրնեան նախագահեց Գերշ. Տ. Սուրբ Արքեպս.:

● Աւր. 27 Յուլիս. — Նախատեսակին Ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Եպս.:

● Եր. 28 Յուլիս. — Երկուսան առաւելոց Բրիտանի: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Գողթի վերնամասարն մէջ, ժամարարն էր շոգը. Տ. Վահրեհ Արք. Գազանեան:

● Կիր. 29 Յուլիս. — Բարեկեցեալ վարդապետի պահոց: Ս. Գատարազը մատուցուեցաւ Ի Ս. Յարութիւն, մեր վերնամասարն մէջ, ժամարարն էր շոգը. Տ. Դաւիթ վրդ. Սահակեան:

● Գշ. 4 Յուլիս. — Ալեկրիայ անկախութեան եռշաբթեան առիթով կազմակերպուած զինուորական սպորտըզիս ներկայ եղան, Ի զիմաց Անն, Ս. Գատարազը շօր, Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Եպս., Աւագ Թարգմանչաց շոգը. Տ. Գեղարք վրդ. և Գատարազը Տիր Գարգիս Հինդլեան: Գերշ. Արազանն աւ իր հետևորդները ապա տեղ կայ եղաւ Նոյն ուրախ առիթով Սիլեմիա շամբայի մէջ սարքուած շնորհապատուութեան:

— Իրիկուան ժամը 6.30ին, Գերշ. Արազանն աւ իր հետևորդները ներկայ եղան Ամերիկայի Միացեալ Նահանգաց անկախութեան 186րդ տարեգործարան առիթ, Ամերիկեան Հիւրագոյնութեանի պարտէզին մէջ սարքուած ընդունելութեան:

● Եշ. 12 Յուլիս. — Լիբանանեան Միջազգային Սպանտային Ընկերութեան (Վիշա) կողմէ Ամպատար պանդոկի մէջ սարքուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Եպս. և Տիր Գ. Հինդլեան:

● Գշ. 17 Յուլիս. — Կէտօրէ առաջ, Անն, Ս. Գատարազը շօրը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. շոգը. Միարան շօր, Գիտարար յայնչութեան զնայ ծրանչութեանց նորընտիր Կրօնթոնին:

● Գշ. 18 Յուլիս. — Երեկոյեան, Սպանիոյ Հանրապետութեան շատուսման 26րդ տարեգործի առիթով, Սպանիական Հիւպատոսարանի մէջ սարքուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Եպս., շոգը. Տ. Գեղարք վրդ. և Տիր Գարգիս Հինդլեան:

● Եր. 21 Յուլիս. — Երեսուցէմի Միջին Արեւելքի Ամերիկեան Բարեկեցաց Գրարոյի կողմէ, Լուսարար շառի մէջ, Ի պատու Տեր և Տկ. Ռիւնելմ Կրիտիկի սարքուած ընդունելութեան ներկայ եղան Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ Եպս., շոգը. Տ. Գեղարք վրդ. և Տիր Գ. Հինդլեան:

● Բշ. 23 Յուլիս. — Երեկոյեան, Ս. Ռիտի Միարան շոգը, Տ. Գառիթ վրդ. Սահակեան Ս. Աթոս վերադարձու Գաղտարանէն, ուր կը մնար առիթ քան տարիէ մը Ի վեր:

ԷՆՈՒՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Բնիկ Մարազի, Երուսղէմաբնակ, սպիւրի երգարարական, կեղեցատէ եւ պատեական ազգային Մեծայարգ Տիր Միհրա Ռիկերիլեան, սիրայտար 100 Յարյանեան Տիւրքի Յուրապետութեան ընկերակցութեան անդամացն էր Երեկոյեան Ս. Էջմիածնի սանիին եւ յարակից մասերուն (202 Բառ. մեր) երկարեալ ճարտին ու Ս. Յակոբեանց Մայր Տանարին ու զանգակաւան գործարար, վայելչօրէն:

Այս առիթով կը յայտնենք մեր խոր գնահատանքն ու շնորհակալութիւնը Ազգուսմանու Երուսղէմայի եւ կը մարտնչուին որ իսկ այս արարքը վարակիչ դառնայ Ս. Գաղտարանի մէջ գտնուող կեղեցատէն ու բարեպատեալ յոյսացեալներուն:

«Երանի որ ունիցի յիստակ Ի Սիան»:

**«ՍԻՈՆ»-ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ԱՍՏՃԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Ազգայաձուլ (Գ. Հատոր, Մասն Գ. — Բ. Տպագրթ.) — Մաղաքիա Արքեպս. Օրման-
եան, Նուէր Հ. Բ. Ը. Միութենէն, Պէյրութ:

- Սեան Տպարանը (Պէյրութ) կը նուիրէ իր լոյս ընծայած հետեւեալ գրքերը. —
- ա) Սիւմանքօ եւ Խաչեկարեհ (Արաբերէն) — Յովհ. Շիրազ, էջ 111:
 - բ) Ընդարձակ Ընդհանուր Արաբական Պատմութիւն — Տքթ. Գ. Ատարճեան: էջ 579:
 - գ) Աւենայն Հայոց Կրթ. Ց. Ց. Վազգէն Ա.ի Ուղեւորութիւնը (Բ. Տպագրթ.): էջ 448:
 - դ) Հայոց Հին Գրականութեան Պատմութիւն — Մ. Արեղեան, էջ 599:
 - ե) Ալպոմ Հայաստանի Ժողովրդական Սրդի եւ Պարի Անամայիլի — 1959:
 - զ) Մեղիք Քարը (Կառքա) Վէպ — Նշան Պէշիկթաշեան: 1960, էջ 81:
 - է) Արագած (Ձ. Տարի) — Օ. Մարգրիտեան և Ս. Սիմոնեան: 1960, էջ 130: [115:
 - ը) Աւսարհագրութիւն (Գ. Տարի) — Պապայեան-Սարգիսեան-Սիմոնեան: 1961, էջ 85:
 - թ) Պատմութիւն Հայոց (Բ. Տպագրթ.) — Յարութիւն Ասատուրեան: 1960, էջ 322:
 - ժ) Հայրապետական Պատմութիւնը 1956 ի Թեհրան — Հմայեակ Մ. Վրդ. Ինդոյ-
եան: 1959, էջ 97:

Հոգիներ Վասկիլ — Ուիլիլմ Մէքստոնըլտ: Թրգմ. Պ. Պ. Անէմեան: Նուէր «Պատգա-
մաբնութեն»: Պէյրութ, 1960, էջ 68:

Հոգիներ Վասկիլ — Քննութեանց Կարգումներ: Նուէր ըստ վերնոյն: էջ 23:
Քորոս Մառուկեան (Մհծ Ձէլլօ) — Սիրվարդ (Նուիրատու): Փրատաէնս, 1960, էջ 85:
Բողոքի Նահանգի Խուրթի Գիւլի Բարառը — Եզուարդ Տարոնեան (Նուիրատու): Ան-
թիլիաս, Տպ. Կաթը. Կիլիկիոյ, 1961, էջ 193:

Վերջին Արար — Եարութիւն Ջաակի (Գօշ): Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1961,
Քնն Մայրական — Վարդուի (Նուիրատու): Պէյրութ, 1961, էջ 45: [էջ 92:
Գարեան Շողեր — Աւետիս Հաննէեան (Նուիրատու): Հալէպ, 1961, էջ 91:
Ջոյց (Բ. Հատոր) եւ Գրական Ուսումնասիրութիւններ — Կ. Փօլաթեան (Նուիրատու):
Գահրէ, 1961, էջ 262:

Ար, Ար, Ար — Վահրամ Փափագեան (Նուիրատու): Պէյրութ, 1962, էջ 225:
Սողիկեան Առեւտու շահար — Կ. Ս. Թիլքեան (Նուիրատու): Պէյրութ, 1961, էջ 87:
Փուլարի Վանքեր — Գեա. Հ. Համազասպ Ոսկեան (Նուիրատու): Վիեննա, Միլիթար-
եան Տպարան, 1960, էջ 365:

Անտարան Ըս Քովմասու. — Երեան հանուած Եգիպտական Նորագիտ պապիրոսներէ:
Թրգմ. Գերբիլի Եպս. (Նուիրատու): Պէյրութ, 1960, էջ 51:
Առեւտու Տարեգիրք (Թ. Տարի, 1962) — Կարօ Կէորգեան (Նուիր.): Պէյրութ, էջ 648:
Հօնա Նարեհասիի Զուարճայիները (Գ. Տպագրութիւն) — Հրատ. և Նուէր Կ. Տօնիկեան
Գրատան: Պէյրութ, 1962, էջ 218:
Յուսամասեան Կուսիմահայերու — Արշակ Ալպոյանեան: Նուէր Ս. Կարապետեանէ: Պէյ-
րութ, 1961, էջ 231:

Սիրոյ Ճանցիկ Մեշ (Թատրերգթ.) — Ջարիկ Մելքոնեան (Նուիր.): Պէյրութ, 1962, էջ 88:
A GUIDE TO THE COLLECTION OF TILES — Arthur Lane. London, 1960, pp. 48
CALENDAR OF CHRISTMAS CEREMONIES IN BETHLEHEM — 1961-62. [plates.
CALENDAR OF EASTER RELIGIOUS CEREMONIES — April 14-29, 1962. Jerusa-
lem, The Modern Press.

Managing Trustees of St. Sarkis Charity Trustէն Նուէր ստացանք «PATROLOGIA
ORIENTALIS»-ի 22 հատորները:
PEACE AND WAR — Emmanuel Swedenborg. Pp. 54. Presented by Frank Harris.
THE PICTURE BOOK OF DOVER PARISH CHURCH. Presented as above.
THE WORLD BANK IN AFRICA — Int. Bank for Reconstruction and Development,
Washington, July 1961, pp. 70.

- A LETTER FROM THE MOON TO THE SONS OF MEN - Rev. Dimoteos Chorbajian (presented by the author). Pp. 6.
- THE END IS HERE - Author & presented as above. Beirut, 1961, pp. 26.
- PICASSO - W. S. Lieberman. New York, H. N. Abrams, 1954.
- CEZANNE - Th. Rousseau. New York, H. N. Abrams, 1953.
- A DECADE OF PROGRESS - The Story of Economic Development in Jordan in 1951-1961. U. S. I. S. Pp. 55.
- LA ROUTE DES INDES ET LA GUERRE EN EXTREME-ORIENT - H. Thorossian (donor). Paris, 1942, pp. 31.
- DANISH BIRDS' NEST - Djoubail, Lebanon. Annual Report (1961).
- THE BLESSING OF MARRIAGE OR CANON OF THE RITE OF HOLY MATRIMONY - New York, A. C. Y. Publications, 1953, pp. 64.
- ANNUAL REPORT (1960-61) - Harvard University Library. Paul Herman Buck. Cambridge, 1961, pp. 37. [Mass., Dec. 1961.
- 30th ANNIVERSARY (1931-1961) - St. James Armenian Apost. Church, Watertown, THE COUNCIL - Rev. H. Keldany. Presented by Frank Harris. London, Catholic Truth Society, 1961, pp. 16.
- ABOUT RELIGION - Presented by F. Harris. London, Associated Television Ltd.
- UNESCO - (A brochure). Printed in France by Unesco, 1962. Presented as above.
- ASIA, ARAB STATES, AFRICA - Education & Progress. Unesco. » » »
- GESELLSCHAFTSWISSENSCHAFTLICHE BEITRAGE - June 1960 & Sept. 1960.
- AN ENGLISH-TURKISH IDIOMATIC & PROFESSIONAL DICTIONARY - Pars Tuglacyan (donor). Istanbul, 1961, pp. 456.
- MIRI (A novel) - Peter Sourian. Presented by A. Sarkissian. New York, 1957, pp. 158.
- THE WONDER OF FOOD - K. Cyrus Melikian and Lloyd K. Rudd. Presented by the authors. New York, Appleton-Century-Crafts, Inc., 1961, pp. 246.
- THE EPISCOPAL CHURCH ANNUAL - 1962.
- THE DIGEST - Volume V., 1959-60. Presented by Association of Armenian Church Choirs of America. New York, pp. 93.
- REALIZATION - Geoffrey A. Dudley. Cheshire, Psychology House, pp. 16.
- YOUR BIBLE AND YOU - Arthur S. Maxwell. Washington, D. C., 1959, pp. 448.
- SURREALISM: THE ROAD TO THE ABSOLUTE - Anna Balakian. New York, 1959, IN ORBIT - News Review. Pp. 16. [pp. 209.
- INT. FINANCE CORPORATION - Third Annual Report, 1958-59. Washington, pp. 32.
- THE MARKED BIBLE - Charles L. Taylor. California, 1951, pp. 128.
- THE GOVERNMENT OF THE UNITED STATES - Questions & Answers. U. S. Information Service. Pp. 68.

(Շարունակելի)

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ Ս. ԱԹՈՒՈՅՍ ՏՊԱՐԱՆԷՆ

Մ Ա Շ Տ Ո Յ

Կ Ա Մ

Ծ Ի Ս Ա Ր Ա Ն

Ջ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Լաւորակ բուրբ, մաքուր սպագրուիլն, մեծատա եւ լրբակազմ:

Էջ՝ 621

Գի՛մ՝ 750 շիլա